

Մ Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԵՏՐՈՎԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀՈՅ ՊԱՏՐԱՐԱԿՈՒԹՅԱՆ



Ն Ո Ր Ե Ր Ձ Ա Ն

Զ. Տ Ա Ր Ի - 1932



Տ Պ Ա Ր Ա Ն Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Ւ Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Ս



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԴԷՊԻ ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

Հազիւ երկու ամիսներ այլ ևս կը բաժնեն զմեզ աւելի քան երկու տարիներէ ի վեր հեւ ի հեւ սպասուած այն օրէն՝ ուր ազգովին ընտրութեան ձայնը, իբրեւ ձայն Աստուծոյ, Լուսաւորչի աթոռին վրայ պիտի բազմեցնէ վշտալի Գէորգ Ե. ի յաջորդը, ի հայրապետութիւն Ամենայն Հայոց:

Կը սիրենք հաւատալ, ու ասիկա՝ ի պատիւ Հայաստանի կառավարութեան բարձր հայեցողութեան և Մայր-Աթոռոյ հոգևոր վարչութեան անվհատ և աշալուրջ ջանքերուն, թէ ամէն դժուարութիւն հարթուած ու բոլոր թիւրիմացութիւններ պարզուած են արդէն, ու նոյեմբեր 10ը կոչուած է մեր ազգային եկեղեցական տարեգրութեանց մէջ արձանագրուելու իբրեւ բարենշան օր մը, ուր ազգն համօրէն պիտի կարենայ ողջունել առանց որ և է օտար կամ արտաքին ազդեցութեանց՝ բոլորովին ազգային օրէնքներու համեմատ ու մէկ անգամէն ընտրուած եւ ժողովուրդին խղճատանքէն իսկ վաւերացուած իր հոգեւոր զուխը:

Գիտենք թէ դժկամ մտայնութիւններ դեռ ի՞նչ առարկութիւններ պիտի ուզէին որոճալ այդպիսի լաւատեսութեան մը հանդէպ. բայց հանդարտ սրտով կ'անցնինք այդ բոլոր մտավախութեանց առջեւէն, լի յուսով՝ թէ իրականութիւնը շուտով պիտի դայ ինքն իսկ տալ հերքումը այդ կարգի անճիշդ դատումներու, և կ'ուզենք վայրկեան մը կանգ առնուլ ուրիշ երևոյթի մը առջև:

Հետաքրքրական է արդարև դիտել թէ, եկեղեցական ընդհանուր ժողովի զուամբման արտօնութեան լուրն ստացուած իսկ օրէն, բուն ընտրութեան հարցը երկրորդ դիժի վրայ մնաց կարծես, ու հանրային ուշադրութիւնը սկսաւ առաւելապէս սեւեռուիլ բարեկարգութեան խնդրոյն կողմը: Սկիզբէն իսկ, հոգելոյս Հայրապետի վախճանումէն յետոյ, երբ ժողովի զուամբման համար կարգադրութիւններ տնօրինուեցան Գերագոյն Հոգևոր Խորհուրդէն, ստոյգ է թէ բարեկարգութեան հարցը նշանակուեցաւ օրակարգի հարց: Այս մասին չունինք և չենք կրնար ունենալ որ և է դիտողութիւն: Ոչ ոք կրնայ ուրանալ բարեկարգութեան կարևորութիւնը, ներկայիս մանաւանդ: Եթէ քաղաքական հանգամանքներ եւ ազգային կեանքի ներքին դժուարութիւններէ ծնունդ առած հարկեցուցիչ պա-

բազանք անթոյլատու գտնուած չլինէին, կանուխ, շուրջ դար մը առաջ, բողոքականութեան մեր մէջ մուտ գտած թուականէն, կամ, առ նուազն, Ազգ. Սահմանադրութեան հրատարակութեան օրերուն — երբ ազգային հասարակաց զգացումը աւելի քան երբեք արթուն և զգաստ ողջմտութեամբ մը պիտի կարենար մօտենալ հարցին — կարելի եղած պիտի ըլլար նկատի առնուլ զայն :

Թէ իրօք ա՛յս է եղած ազգին կեցուածքը այդ խնդրոյն հանդէպ, կը հասկցուի անկէ ևս որ, Օսմ. Սահմանադրութեան բերած խարուսիկ ազատութեան օրերուն, հոգելոյս Իզմիրեան Սրբազանի կաթողիկոսութեան և Գուրեան Սրբազանի Կ. Պոլսոյ պատրիարքութեան ատեն, երբ վերև ահնարկուած քաղաքական արդելքները կը թուէին այլևս գոյութիւն չունենալ, հարցը, ինքնին, այսինքն ինքնաբերական զարթօնքի մը ամբողջ կենսունակութեամբը, կանգնեցաւ յանկարծ ժողովրդային խղճմտանքին առջեւ, ու Պատրիարքարանը հարկ դատեց պաշտօնական ընթացք տալ զործին, յատուկ Յանձնաժողովի մը միջոցաւ՝ հարցարաններով՝ ձեռնարկելով ժողովուրդին ժողովական ներկայացուցիչ մարմիններուն կարծիքն ու տեսութիւնները հաւաքել ամբողջ Թիւրքիոյ Հայութեան սահմաններուն մէջ մասնաւորաբար, եւ Պատրիարքարանի հետ իրենց երբեմնի յարաբերութիւնները դեռ պահող արտասահմանեան նախկին թեմական շրջանակներուն մէջ ընդհանրապէս :

Յայտնի է սակայն թէ այս ձեռնարկն ալ, որ հարցին նկատումին տանող ամենէն լուրջ և իրատես ըմբռնումով զծուած ճամբան էր, ինչպէս մասնուեցաւ ձախողութեան, երբ միեւնոյն խափանարար պատճառները երեւան եկան դարձեալ, նախ Կիլիկեան նոր արհաւիրքին և յետոյ մեծ պատերազմին համասփռած աղէտքներուն հետեանքով :

Հիմակ որ, նոյն այդ պատճառներուն աւելի կամ նուազ առերեւոյթ բարձումովը՝ իբր թէ յարդարուած կը կարծուի զեախնը, հիմակ որ Էջմիածին կը պատրաստուի, ներկայ ընտրութեան առթիւ՝ սեղանի վրայ հանել հարցը, ի՛նչ պիտի ըլլայ իրերու վիճակին ուղղութիւն տուող զիծը : Պիտի հանդուրժուի՞ արդեօք որ քանի մը ահադեմական ճառէ կամ նորընտրելի հայրապետին նախազանութեամբ զուամբուած քանի մը նիստէ վերջ, ձայներու կամ քուէներու տարափէ մը յետոյ յանկարծ եզրակացուի և վճռուի Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգութեան գործը :

Չենք ուզեր և չենք կրնար վայրկեան մ'իսկ մտածել այսպիսի պատահականութեան մը վրայ, որուն հետեանքները ողբալի միայն կրնան ըլլալ : Գժուարին և բարդ է խնդիրը, որուն շատեր դեռ այսօր կը փորձեն անա մօտենալ վարկպարակի հայեցողութիւններով : Առանց զիտական հիմքերու վրայ կառուցուած ուսումնասիրութեանց, խիզախ շարժումով մը յանկարծ լուծել բարեկարգութեան խնդիրը, ուրիշ բան պիտի չըլլար՝ եթէ ոչ ստիպել մեր հոգևոր կեանքը սնանիլ տնաս պտուղներով, որոնց արդիւնքը զիտենք թէ ս'ըբան քայքայիչ կրնայ ըլլալ զործարանաւորութեան համար :

Անշուշտ շատ բան ըսուած և զրուած է ցարդ, այս թերթին մէջ և այլուր, այդ հարցին մասին . այդ ամէնը կրնան գեղեցիկ թելադրութիւններ ըլլալ, ուղղութիւն տալու և լուսաբանութիւններ սփռելու ու կատարուելիք գործին ծրագիրը կազմելու տեսակէտով . բայց ամէն բանէ առաջ պատմաքննական

հետազոտութիւններով անհրաժեշտ է խորանալ նախ անոր մէջ ու շուրջը, եւ յետոյ միայն տնօրինել պատշաճը :

Այս մասին այնքան անխախտ է մեր համոզումը որ թոյլ կուտանք մեզի՝ նոյնութեամբ յառաջ բերել հոս ինչ որ տարիներ առաջ ներկայացուցած ենք պատկանեալ իշխանութեան իբրև մեր տեսութիւնը բարեկարգութեան գաղափարին նկատմամբ, և որուն ընթերցումը հաւանաբար կընայ ծառայել աւելի հանգամանօրէն ըմբռնելու մեր կարծիքը այդ մասին :

Հայ Եկեղեցին, որ տասնեօթը դարերէ ի վեր հայ ժողովուրդին ճակատագիրը վարող ոյժն է եղած, կրօնական և ազգային պատկառելի հաստատութիւն մըն է : Անոր կազմուածքին ու կեանքին մէջ յառաջ եկած ամէն երևոյթ իր պատմական և ընկերային շարժառիթն ունեցած է : Պէտք է վերլուծել այդ շարժառիթներէն իւրաքանչիւրը, պատմաբանական ուսումնասիրութիւններով հետազօտել և պարզել անոր նախկին շրջանները, նախաքրիստոնէական բարքերէն իր մէջ վերապրած տարրերը, օտար Եկեղեցիներէ եղած փոխառութիւնները կամ ընդօրինակութիւնները, քաղաքական ազդեցութիւններով մուտ գործած նորութիւնները, ժողովական որոշումներով, անհատական քմահաճոյքներով եւ պատահական թիւրիմացութիւններով կատարուած կարգադրութիւնները, և այնուհետև միայն խորհիլ բարեկարգութեան վրայ : Մասնազէտներ պէտք է ուսումնասիրեն նախ Եկեղեցիին պատմութիւնը, ծիսարանը, ժամագիրքը, շարահնոցը, կանոնադիրքերը, բեմի կեանքը, եկեղեցական աստիճաններուն ծագումն ու կազմակերպական զարգացումի պայմանները, և յետոյ, համեմատելով գանձք ներկային պահանջներուն հետ, գծուի բարեկարգական այնպիսի ծրագիր մը, որ առանց դպչելու Հայ Եկեղեցիին արեւելեան և ազգային Եկեղեցւոյ նկարագիրին, միևնոյն ատեն համաձայն ըլլայ արդի ժամանակիս ոգիին :

Այսպիսի ուսումնասիրութիւններէ վերջ միայն կարելի պիտի ըլլայ համոզուիլ թէ վանականներու խուժելովը քաղաքներու մէջ՝ ի՛նչպէս վանքերու համար միայն սահմանադրուած երկար ժամասացութիւնները հետզհետէ պարտաւորիչ դարձան վանքերէ դուրս ալ, և աշխարհիկ կղերը, ամուսնաւոր եկեղեցականութիւնը, հետզհետէ ամփոփուեցաւ իր այժմեան չափաւորուած պաշտօնավարութեան մէջ, բեմական, վարչական և իշխանական կամ հովուական ասպարէզի բոլոր առաւելութիւնները յանձնելով վանական կղերին : Այսպիսի ուսումնասիրութիւններէ վերջ է որ պիտի հասկցուի զիտականօրէն թէ բուն հայեցի եկեղեցական երաժշտութիւնը, կորսնցնելով իր յորդորեղութեան պարզ եւ սրտառուչ զեղեցկութիւնը, ուր եղանակը չէր սպաններ երբեք բառերուն իմաստը, հազարական և բիւզանդական ազդեցութեանց տակ ի՛նչպէս ստացաւ այժմեան ձայնաձգութեանց անիմաստ և անհեթեթ տաղտկալիութիւնը, որ ներկայի ժամասացութեանց ումպէտ երկարութեան պատճառներէն մին է :

Այսպիսի ուսումնասիրութիւններէ վերջ է որ պիտի ըմբռնուի թէ ի՛նչպէս, կրիլիկեան շրջանին մէջ, Խաչակիրներու կամ լատին Եկեղեցիին հետ շփումը պատճառ դարձաւ ծիսական հանդիսականութեանց նոր և օտարոտի խճողումներու : Թէ ի՛նչպէս անձանօթ և օտար նահատակի մը նշխարներուն զիւտը, փոխադրութիւնը, ստացումը կամ տեղական վկայարանի մը կառուցումը պատճառ

եղան անոր տօնին հաստատուելուն կամ ընդհանրանալուն մեր մէջ : Թէ ի՛նչպէս Ունիթօրներու գործունէութեան դէմ մղուած բուռն կռիւր հակահարուածօրէն և յանդէտս մեր մէջ փոխադրեց բազմաթիւ վտանական վարչական և նուիրապետական ըմբռնումները կաթոլիկ Եկեղեցիին, ամուսնական եւ կանոնական կարգ մը խնդիրներու լուծման առթիւ :

Այսպիսի ուսումնասիրութիւններու շնորհիւ է վերջապէս որ պիտի պարզարանուի թէ ի՛նչ պատճառներէ թելադրուած մեր նախնիք հաստատեցին ամուսնական յարաբերութեանց ազգակցական՝ խնամիրական եւ բարոյական պորտահամարի դրութիւնը և կամ հարսանեկան օրերու խտրութիւնը, և թէ այդ պատճառները կը պահե՞ն տակաւին իրենց զոյւթեան իրաւունքը, ևայն :

Այս կերպով է միայն, վերջապէս, որ կարելի պիտի ըլլայ զիտակցօրէն կազմել բարեկարգական ծրագիրը, եւ յետոյ լրջօրէն գործադրել զայն, եկեղեցականներէ և աշխարհականներէ բաղկացած ընդհանրական ժողովի մը համագլխին ղուամբումներու մէջ :

Եթէ Եկեղեցիին պաշտօնական նախաձեռնութեամբ է որ պիտի կատարուի Հայ Եկեղեցիին բարեկարգութիւնը, ինչ որ պատմութեան համար նորօրինակ բան մը պիտի ըլլայ, կը կարծեմ թէ այս է ամենէն պատշաճ և բնաւոր եղանակը, մեր Եկեղեցիին՝ օտարաց առջև իր պատկառանքը և իրեններուն առջև իր համարումը չկորսնցնելու լաւագոյն կերպը :

Հակառակ պարագային, պէտք պիտի ըլլայ սպասել բարեկարգութեան յեղափոխումի մեծ միտքովը օժտուած հօգօր, բարի և խոնական կամքերու ծնունդին մեր մէջ, որ, առանց ազգային եւ կրօնական մեծ եւ վնասարեք ցնցումներու, իրագործեն ժամանակին պահանջը : Բայց, ո՞ր դարը պիտի ծնի այդ անհատականութիւնները. առ այժմ ո՛չ մէկ նախանշան չի տեսնուիր այդ ուղղութեամբ :

Հայ Եկեղեցին արդարև պէտք ունի վարչային, ծիսական և կանոնական բարեկարգութեան, բայց մեր խորին համոզումն այն է նոյն ատեն որ այդ պէտքին լիուրի և որոշ հասկցողութիւնը և անոր լուրջ ու ապահով գործադրութիւնը տեղի կրնայ ունենալ վերեւ յիշուած մասնազիտական ուսումնասիրութիւններէն ետքը միայն :

Յայտնի է թէ բարեկարգութեան հարցին այժմէացման բուն շարժառիթը եղած է վերջին քառօրդ դարու ընթացքին մէջ ժողովուրդին ուծացումը իր եկեղեցիէն և կրօնական կեանքէն : Միամտութիւնը ունեցանք խորհելու թէ այս երևոյթին պատճառն է Եկեղեցին, իր պաշտամունքին երկարութեամբը, բարգութեամբը և կանոնական ու կարգապահական անյարմարութիւններովը :

Ստուգութիւնը այն է սակայն անշուշտ որ ժողովուրդին կրօնական անտարբերութիւնը աւելի հետեանք է կրօնական զգացման մշակութեան գործին հետզհետէ տկարանալուն մեր մէջ, և այս՝ շնորհիւ եկեղեցականաց կրթութեան պակասին, համեմատութեամբ ժամանակին պէտքին : Կրնանք այժմէն վստահ ըլլալ թէ բաղձացուած բարեկարգութեան իրագործումն ալ պիտի չկրնայ փոփոխութիւն մը յառաջ բերել իրերու կացութեան մէջ, եթէ Եկեղեցական իշխանութիւնը լրջօրէն նկատողութեան չառնէ այս պարագան : Արդ, ոչ միայն բարեկարգական շարժումը չվիթեցնելու, այլ նաև հասարակաց զգացումը խորապէս պատրաստելու համար անոր, հարկ է որ Եկեղեցւոյ իշխանութիւնը խորհի եկե-

զեցականներուն իրենց կոչումին և ասպարէզին պատրաստուելու հարցին վրայ :

Երբ կրօնի ուսումը կը կորսնցնէ իր հմայքը՝ անհմուտ դասախօսներու երեսէն, երբ քրիստոնէական բեմը կը դադրի մեր եկեղեցիներուն ամենէն կենսունակ գորութիւնը ըլլալէ՝ Հնորհիւ անկարող քարոզիչներու, երբ քահանաներուն կրթութեան գործը կը շարունակէ մատնուիլ մոռացութեան, երբ վարդապետներու պատրաստութեան եւ զարգացման կարեւորութիւնը հետզհետէ չի շեշտուիր աւելի շօշափելի արդիւնաւորութեամբ մը, բարեկարգութիւնը կրնայ այսօր իրականանալ՝ վաղը ոչնչանալու համար միայն, վասն զի արժանաւոր պաշտօնեան միայն կրնայ շարունակել և արդիւնաւորել այնքան ջանքերով իրագործուելիք այս զեղեցիկ գործը :

Հայ եկեղեցւոյ բարեկարգութեան հիմնաքարը՝ եկեղեցականներու պատրաստութեան ձեւնարկն է :

Էջմիածնի մէջ հաւաքուելիք Համագումարը մեր եկեղեցւոյ բարեկարգութիւնը ըստ արժանւոյն նկատի առնելու եւ զայն արդար եւ գործնական լուծումի մը յանդեցնելու համար, պէտք է որ հաւատքի հողի ունեցող և եկեղեցադիտական ու պատմաքննական ուսումնասիրութեանց մէջ իրական ձեռնհասութիւն ներկայացնող անձերու միջոցաւ կատարուելիք հետազօտութեանց ծրագիրը մը ճշդէ՛ այս անգամ, մօտաւորագոյն ապագայի մը յետաձգելով վերջնական տնօրինութիւնը :

* * *

ՀԱՆՍՏԻՒՆ ԵՒ ՄՏԱՆՄԱՆ ՅՈՒՐԵՐ

“ՈՐԴԻՒՔ ԱՍՏՈՒԾՈՅ, ՈՐԴԻՒՔ ՄԱՐԴԿԱՆ,,

Երկու զուգահեռական բայց հակընդդէմ ուղղութեամբ զիժերու վրայ, երկու ցեղեր՝ երկու մարդկութիւններ կը քալեն, առանց միմեանց հպելու, առանց միանալու իրարու : Ի՞նչ է պատահած միեւնոյն ընտանիքի այս երկու ճիւղերուն միջև : Նախնական մարդուն յատկանիշերէն մին վերացուած է արդեօք ճիւղերէն մէկին վրայէն. կամ բոլորովին նօր մը դրուած է արդեօք միւսին վրայ : Իրարու նմանող ճիւղեր, հառաչանքներ, կարգախօսքեր կը լսեմ թէ՛ մէկ թէ՛ միւս կողմէն. առաջին սպաւորութեամբ, միևնոյն արտայայտութիւնները, միևնոյն լեզուն կը թուին անոնք. երկու ասիւնքներուն վրայ եւս, պարտականութեան, սիրոյ, յոյսի և նոյն իսկ Աստուծոյ վրայ կը խօսին : Բայց նոյն բառերու տակ տարբեր զազափարներ են անոնք, ու կը տեսնեմ ընդհուպ որ այս երկու ցեղերուն միջև ոչ նոյն պարտականութիւններուն խօսքն է որ կ'ըլլայ, ոչ նոյն սիրոյ, ոչ նոյն յոյսերու, և ոչ իսկ միևնոյն Աստուծոյ մը : Նորէն կ'ըսեմ. երկու մարդկութիւններ են անոնք. պէտք է ուրեմն որ երկու ծագում, երկու ծնունդ եղած ըլլայ. ու արդարև կայ այդ երկուութիւնը. չի մարմնոյ ծնեալն մարմին է. ի հօգւոյ ծնեալն հողի է. արդ, հողին քաջ կը ճանչնայ մարմինը, բայց մարմինը չի ճանչնար հողին :

Մ Ե Կ Ո Ւ Ս Ա Յ Ո Ւ Մ

Մեր դարը մէկ ուրիշ Ռոպէնտոն մը հնարած է. ամբօխին՝ «մարդերու այդ ընդարձակ անապատին» մէջ՝ կորսուած մարդն է անս Գաղափարը ճիւղ է և բեղուն : Ակամայ մեկուսացումը՝ միայնութիւններուն ամենէն խորունկը և ամենէն դառնագոյնն է. Ռոպէնտոններու ամբօխ մը ունինք մենք գրականութեան մէջ. աշխարհի մէջ ալ կը հանդիպինք այնպիսիներէն աւելի կամ նուազ վաւերականներու :

. . . Ոմանք խղճալի են, ուրիշներ՝ զուարճալի : Բայց կան զուրկիւններ ալ, այնքան հին՝ աշխարհի մէջ, որքան ինք աշխարհ է. եսամոլներն են անոնք : Եսամոլութիւնը բացարձակ միայնութիւնն է : Աստուած ու ընկերը չսիրող մարդը քարոսական մըն է, կամաւոր բանտարկեալ մը. եթէ չի կրնար անիկա խուսափիլ արհամարհանքէն, կը խուսէ սակայն բանաստեղծութենէն, որ պիտի չերթայ բնաւ զայն նկարել, փակուելով անոր հետ իր զնտանին մէջ, անիկա մատուր կը ցուցնէ միայն զայն, ու կ'անցնի :

Ա. Վ.

ԿՐՕՆԱԿԱՆ

ՍԱՐԴԸ ԿՐՆԱՅ ԱՍՏՈՒԱԾ ՏԵՍԵԼ

Աւետարանը, Յիսուսի հոգեգրաւ խօսքերուն գանձարանը, քրիստոնէական կեանքի ուղեցոյց սովեմատեանն է, անոր գոհար համարները և աստուածային պատգամները չափանիշն են մաքուր կեանքի, սուրբ և բարի կենցաղի, և առաջնորդը դէպի երանական և յաւիտենական կեանքը: Այդ հոգեւունջ մատեանէն 3 սովեղէն համարներ ամէնէն աւելի գրաւած են իմ մտածումս՝ իրրեւ ճշգրտակ ճշմարիտ քրիստոնէական կեանքի: Առաջինը Յովհաննէս սիրոյ աւետարանչի թանկագին մարգարիտն է (Գ. 16), որով աստուածարան Աւետարանիչը յատկորէն կը ցուցնէ թէ Աստուած մարդոց՝ իր մեղաւոր դաւակններուն՝ զորովագութ հայրն է, որոնց փրկութեան համար կը զոհաբերէ նոյնիսկ իր աստուածային Միածին Որդին, զերագոյն պատարագը աշխարհի պատմութեան մէջ:

Բ. և Գ. համարները մեր Տիրոջ աստուածախօս շրթներէն զուրս հոսած են իրրեւ կանոն մարդկային կեանքի: Յիսուս այդ յաւիտենական պատգամները արտասանեց լերան հրաշալի քարոզին մէջ — անգին աւետարան մը Մատթէոսի Աւետարանին մէջ (Ն. 2. և Է. զլուսներ) — Բ.ը զԱստուած տեսնելու պայմանն է, ամէնէն գերազանցը, ամէնէն չքնաղը և Զ.ը երանիներուն (Յ. 8): Իսկ երրորդը արդարագատ կշիռով մը կը չափէ մարդուն ընթացքը իր ընկերոջ հանդէպ. Ուկիղիս կալնուր մեր կեանքին, (Մտթ. Է. 12), կարելի չէ ասկէ աւելի լիակատար, ասկէ աւելի մարդկային և միևնոյն ատեն աստուածային չափանիշ մը, կեանքի կանոն մը տալ մարդկային յարաբերութեան համար. Քանի որ չես ուղեր որ ուրիշներ քեզի չարիք ընեն և ընդհակառակը կը փափաքիս որ բարիք ընեն, զուրս ալ նոյնպէս ըրէ անոնց. եթէ սիրուելու իղձը ունիս՝ սիրէ՛ նախ զուրս ուրիշները:

Այս երեք թանկարժէք մարգարիտներուն համար, արդարեւ, կ'արժէ՝ աւետարանի վաճառակոնին պէս ծախել ամբողջ ունեցածը և զնկ զանոնք:

Դասնալով մեր բուն նիւթին, կ'ուզեմ անգամ մը մեր սովեղինիկ բարբառով հընչեցնել սիրելի ընթերցողներուս ականջին այդ սովեղէն խօսքը. « Երանի՛ր այնոցիկ, որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն »: — Երանի՛ր անոնց՝ որ սուրբ են սրտով, վասնզի անոնք զԱստուած պիտի տեսնեն —: Շատեր պիտի հարցնեն անշուշտ, բայց ի՞նչպէս կարելի է Աստուած տեսնել, չէ՞ որ անիկա հոգի է, մարմին չունի, նիւթ չէ: Այո՛, մահկանացու աչքերով կարելի չէ անմահը տեսնել, նիւթական, ֆիզիքական զործիքներով անկարելի է աննիւթը տեսնել, վասնզի Աստուած հոգի է. ուրիշ զործիք մը պէտք է որ նիւթական չըլլայ, այն է սուրբ սիրտը, հոգին, որ նիւթ չէ և կրնայ իր նմանը տեսնել՝ եթէ նոյնիսկ փակես ֆիզիքական աչքերը:

Սակայն, ի՞նչ է սիրտը, և ի՞նչ կը նըշանակէ սրտի սրբութիւնը, որով միայն կարելի է զԱստուած տեսնել, ինչպէս կ'ըսէ աստուածային Փրկիչը: Անհրաժեշտ է անոր խորքը թափանցել, խնդրել լուսագոյնս լուսարանելու համար: — Սիրտը կեդրոնն է ֆիզիքական կեանքի, հոն է արեան աւուղանը, որ կենսահիւթ կը ջամբէ ամբողջ մարմինն՝ երակներուն միջոցաւ. անիկա անընդհատ կ'աշխատի, եթէ վայրկեան մը զադրի բարախելէ, եթէ բուպէ մը կեցնէ իր համաչափ զորկը՝ նիւթական մարդը կը մեռնի, մարմինը կը զադրի ապրելէ և զործելէ: Սիրտը կեդրոնն է նաև հոգեւոր կեանքի, իսկ հին աւետն՝ կեդրոն կը նկատուէր նաև իմացական կեանքի, մտածումի, որուն կեդրոնն է ուղեղը: Բայց ներքին աշխարհ մը կայ մարդուն ներսը, որ ուղեղը չէ, որ միտքը չէ. այլ հոգեբանական, զգացողութեան և բնախօսական կեանք մը կ'ապրի մարդուն ներսիցին, որ իմացականութիւնը չէ: Զայն միայն կը զգանք կ'ըմբռնենք, սակայն մեր մարդկեղէն զործարաններով չենք կրնար լրիւ արտայայտել զայն: Ի՞նչ է այն ներքին պայքարը զգացումին և մտածումին, մարմնին և հո-

զիւն, նիւթին եւ աննիւթին միջեւ։ Ահա՛ււստիկ այդ ներքին, բուն մարդը, անմահ էակն է զոր հոգի կը կոչենք, և որուն բնակարանը կը նկատենք սիրտը, ամէնէն էական գործարանը կեանքին։

Հոգին կրնայ այդ ժամանակաւոր բնակավայրէն տեսնել զԱստուած՝ եթէ բաց են անոր պատուհանները, եթէ մեղքը չէ արատաւորած անոր ապակիներուն անբըծութիւնը։ Մտրով կամ ածուխով սեցած պատուհանի մը փեղկերէն կրնա՞ք տեսնել դուրսի գեղեցիկութիւնը, ուրեմն, ի՞նչ պէս կ'ուզէք որ մեղքի բիծերով արատաւորուած սիրտով տեսնէք զԱստուած, մաքրեցէ՛ք պատուհանին աղաը՝ որպէսզի տեսնէք զուրսը, սրբեցէ՛ք սրտին արտաը՝ որպէսզի հոգին կրնայ անոր պատուհանէն տեսնել Աստուած։ Հետեւաբար Աստուած տեսնելու միակ պայմանը և միջոցը սուրբ սիրան է, և կամ սրտի սրբութիւնը։ Ինչ որ մեղք է՝ հակառակ է սրբութեան, ինչ որ բիծ է՝ արատ է ամբուսութեան։ Զիւնի միապաղաղ սպիտակ գորգին վրայ արատ կը ձգէ ամէն հետք, նոյնպէս սրտի ճերմակ սրբութեան վրայ արատ կը թողու ամէն տեսակ մեղք, և կը մթագնէ հոգիին աչքերը, ինչպէս մշուշը, աչքին բիծերը կը մթագնեն մեր Ֆրիդրիխիան տեսողութիւնը։ Շատ իրաւացի է, եթէ դժուարութիւն առարկուի՝ աշխարհային այսքան մեղքերէն եւ չարիքներէն սիրտը եւ հոգին սուրբ պահելու համար, սակայն դժուարութիւնը անկարելիութիւն չէ, եթէ ոչ Յիսուս այդ երանին պիտի չտար մարդոց. անշուշտ, բացարձակ սրբութիւնը աստուածային է, ինչպէս բացարձակ կատարելութիւնը Աստուած միայն ունի, բայց Փրկիչը հրամայեց. «Եղբրուք կատարեալք, որպէս հայրն ձեր երկնաւոր կատարեալ է» (Մաթ. Ե. 48)։ Որով մեր պարտքն է ընել մեր կարելին, գերագոյն ճիգը սրբութեան, մեծագոյն ջանքը կատարելութեան, իրբե տիպար ունենալով մեր երկնաւոր Հայրը, և մարդացեալ Փրկիչը, որ մեզ սրբացուց. Աստուած մեզմէ աւելին չի պահանջեր, այլ կը ներէ իր աստուածային անբաւ զթութեամբը։

Մեծ Սաղմոսերգուն կը հարցնէ. «Ո՞վ էլիցէ ի լիսոն Տեառն, կամ ո՞վ կացցէ ի տեղոջ սրբութեան նորա»։ Կը ինքն իսկ

կը պատասխանէ. «Որ սուրբ է ձեռք եւ ամբիծ սրտի...»։ Կարելի չէ Տիրոջ սուրբ լեռը բարձրանալ անմաքուր ոտքերով, արատաւոր սիրտով. վասնզի Ան կ'այրէ, կը մեռցնէ հոն մտանալ համարձակող անսուրբը։ Պէտք է թօթափել աշխարհային ամէն բան, արտաքին և ներքին ամէն անսրբութիւն՝ սրբութեամբ և երկիւղածութեամբ ելլելու համար անոր դագաթը եւ լսելու Տիրոջ անեղագոչ ձայնը ու տեսնելու համար երկնային հրաշափառ ճաճանչներով լուսապսակ դէմքը Անմահին, որուն հրաշէկ ճառագայթներէն մտնկանացու աչքերը կը շլանան, կը պշուեն, և շին կրնար զիմանալ ա՛յդքան լոյսի յորդումին, ա՛յդչափ սրբութեան հոսումին։

Թռչունը չի կրնար առանց թևի ճախրել օդին մէջ, մարդը չի կրնար առանց սրբութեան թևերուն, առանց սրտի ամբուսութեան թևածել դէպի սրբութեան բարձունքը, դէպի անմահութեան տաճարը։

Առանց ամբիծ սրտի ո՛չ ոք կրնայ զԱստուած տեսնել. հեթանոսաց առաքեալը կ'ըսէ Եբրայեցոց թուղթին մէջ. «Զխաղաղութեան զհետ երթայք ընդ ամենեսին և զարքութեան, առանց որոյ ոչ ոք չեսանիցի զՏեր» (ԺԲ, 14)։ Եթէ կ'ուզէք Տէրը տեսնել՝ սուրբ եղէք սրտով ու մտքով, զգացումով ու մտածումով, գործով ու խօսքով, այն ստեն արժանի պիտի ըլլաք փառաց Տէրը տեսնելու, զայն զգալու և ապրելու ձեր հոգւոյն խորը, անոր հետ հաղորդուելու ձեր սրտին սրբութեան տաճարին մէջ։

Սիրտով սուրբերն են միայն որ զԱստուած տեսնելու կ'արժանանան. — Մովսէս մարգարէն տեսաւ Եհովան Սինա լեռան վրայ, վասնզի սուրբ էր, Եղիա մարգարէն տեսաւ զԱյն, Անոր հետ խօսեցաւ, և ներշնչուելով անոր կենսատու խօսքերէն՝ զիմակապերծ ըրաւ Բահաղի քուրմերուն խաբէութիւնը, Կարմեղոս լեռան վրայ։ Եղիան արժանի եղաւ հրեղէն կառքով երկինք բարձրանալու և զԱստուած տեսնելու դէմ յանդիման։ Այսպէս բոլոր սիրտով սուրբերը, այսինքն, մարգարէներ, առաքեալներ, մարտիրոսներ, նահատակներ, բոլոր սուրբերը զԱստուած տեսան իրենց հոգիին սրբութեան աչքերովը։


Սրբութիւնը քրիստոնէական կրօնքին յարացոյցն է, նպատակն է: Աստուած մարդացաւ՝ որպէսզի մարդիկ սրբացնէ, աղամական մեղքէն սրբէ: Երբ երեթայ մը քրիստոնեայ կը մկրտուի՝ Ս. Աւագանին մէջ կը լուացուի այդ սկզբնական մեղքէն և սուրբ կ'ըլլայ: Դրոշմի խորհուրդին տակն մկրտիչ քահանան անոր մարմինն Ծմասերը կ'օծէ սրբալոյս միւստոնով՝ իբրև նշան Ս. Հոգիի շնորհքին, և երբ սիրտը կը դրոշմէ՝ կ'ըսէ. «Կնիքս աստուածային սիրտ սուրբ հաստատեսցէ ի քեզ, և հոգի ուղիղ նորոգեսցէ ի փորի քում»: Այո՛, սուրբ սիրտ և ուղիղ հոգի պէտք է քրիստոնէին օրպէսզի Աստուծոյ շնորհքներուն արժանի ըլլայ և նոյն ինքն Աստուած տեսնէ: Մեր պարտքն է ամբիժ պահել Ս. Աւագանին այդ սրբութեան կնիքը, Սուրբ Հոգիին աստուածային անջնջկի դրոշմը, սուրբ սիրտը:

Եթէ զԱստուած չենք տեսներ՝ պատճառն այն է որ չենք պահած մեր սրտին սրբութիւնը, եթէ Աստուած չ'երևիր մեզի, չի խօսիր մեզի հետ՝ պատճառն այն է որ արատաւորած ենք այն Ս. Տաճարը՝ ուր միայն կ'ուզէ բնակիլ Աստուած: Պօղոս Առաքեալ կ'ըսէ. «Ո՛չ գիտէք եթէ տաճար էք Աստուծոյ, և Հոգի Աստուծոյ բնակեալ է ի ձեզ: Եթէ ոք զտաճար Աստուծոյ ապականէ, ապականեսցէ զնա Աստուած, զի տաճար Աստուծոյ սուրբ է, որ էք դուք» (Ա. Կոր. Գ. 16-17): Մարդը, մարդուն սիրտը, Աստուծոյ բնակարանն է, հետեարար կարելի չէ զայն ուրիշի տալ. եթէ Աստուծոյ հակառակ մէկը կայ հոն, այսինքն սատանան, մեղքը, Աստուած կը հեռանայ անկէ. Ան չի կրնար հաշտուիլ մեղքի հետ, ուր որ Ինքն է՝ հոն ոչ ոք կրնայ ըլլալ՝ հակառակ իր սրբութեան: Աստուած քարեղէն տաճարներու մէջ չէ որ կը բնակի՝ այլ հոգեղէն, սուրբ սրտեղէն տաճարներու մէջ: Ս. Հոգին կ'օթեանի ամբիժ հոգիներու մէջ, անարատ սիրտերու ներսը. «Միթէ չէ՞ք զիտեր, թէ ձեր մարմինները Ս. Հոգիին տաճարն են, որ ձեր ներսն է, զոր ունիք Աստուծմէ»: (Ա. Կոր. Զ. 19):

Մեր հոգեւոր կեանքին կեդրոնը մեր ներսն է, մեր սրտին խորերը, որուն գաղտնիքները սակայն Աստուած չատ լու գի-

տէ, վասնզի հայելիի մը պէս բաց է Անոր աչքին: Հոն է մեր փրկութեան բանալին, մեր յաւիտենական փրկութեան և երանութեան առհաւատչեան, Աստուծոյ արքայութեան դուռը. անոր համար է որ Յիսուս կ'ըսէ. «Արքայութիւնը ձեր ներսն է, ձեր սրտին խորը, ձեր հոգւոյն ներքնաշխարհը»: Արդարև քրիստոնէին ձեռքն է երկնքի արքայութեան բանալին, պայմանաւ որ զայն գործածել զիտնայ. մաքուր պահէ, չժանգոտէ, եթէ ոչ՝ այլևս անգործածելի կը գտանայ և չի կրնար բանալ զբախտին դուռը: Ամբիժ հոգին է Եղիմին դուռը և սուրբ սիրտը անոր բանալին: Հաւատացեալ քրիստոնեան պէտք է լու ճանչնայ այս առանձնաշնորհումը, քաջ զիտնայ յարգը իրեն յանձնուած անգին զանձին, և ազօթէ միշտ՝ որ Տէրը սուրբ պահէ այդ տաճարանման սիրտը, այդ աստուածային բնակարանը, ու Սողոմոսերգուն հետ պաղտալի Տիրոջ. «Սիրտ սուրբ հաստատես յիս, Աստուած, և հոգի ուղիղ նորոգեա ի փորի խում»: որպէսզի արժանի ըլլամ տեսնելու աստուածային լուսափայլ դէմքդ, և զայն նուիրեմ Բեզի՛ իբրև տաճար Դու սրբութեանդ:

ՍԻՈՆ ՎԱՐԴԱՊԵՏ



ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽՕՍԳ

Երբ իսկաւ ու նպասակ կայ՝ աշխատանքը յիւրիկն և ևս աղյուսակս:

*

Դպրոցականին աշխատութիւնը ա՛յն պայմանաւ արժեք մը կ'ունենայ որ քարեքար նոյն ինքն աշխատողը:

*

Մարդու անպատասխան անոր քննարկութեան մեջն է:

*

Ցանկաւ և այն աւազանը որ իր մեջ եկած ջուրը դուրս կու տայ. աւերակ և այն տունը որուն մեջ քնակող կիներ շինարար ու ճնշուած չի:

*

Հանդերձը չգործածուած մնալով ցնցակեր կ'ըլլայ, մարդն ալ անգործ մնալով մեղիքի ցնցով կ'ապականուի:

ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ

Հ Ի Ն Կ Ա Յ Ո Ւ Լ Կ Ն Ե Ր Ը

Տեղական անգլիկերեն քերքի մը (Lines of Communication) մեկ յօդուածին հարուածարար կը հայացնենք հետևելալը՝ իր շահեկանութեանը համար, իբր ուրուագիծ, Հոռուէն քաճկուած քայց ուղղափառ մեկը ջանացող, համայնքի մը պատկերանք:

Յօդուածին հեղինակն է Վեր. Կ. Թ. Բրիջման, որ Ամերիկայի Եպիսկոպոսական Եկեղեցւոյ կողմէ դրկուած էր Երուսաղիմ տարիներ առաջ, մասնաւորապէս Տեղւոյն ժամ. Վարժարանին մէջ անգլիկերէնի և այլ դասեր աւանդելու ու նաեւ Երուսաղիմի անգլիկական Եկեղեցւոյն մէջ իբր մատակերակ (chaplain) ծառայելու համար, ինչ որ կը կատարէ ցարդ այնքան շքանշաններով և ձեռնարկներով:

ՍԻՌՆԻ ընթերցողները, աւելորդ չըլլայ յիշեցնել, զիսեւ թի սոյն տարւոյ յունուարին Հին Կարողիկ եկեղեցւոյ և Անգլիկաններու միջեւ — արդիւնք միութեան համար երկարատեւ ջանքերու — երեք յօդուածներէ քաղկիցացի համաձայնութիւն մը կայացուցաւ, (ՏԵՆ ՍԻՌՆ, մարտ, 1932, երես 91): Այդ համաձայնութիւնը իր առաջին պատշաճ տեղով է արդիւն, ինչպէս կ'երեւի հետևեալին:

S. Վ. Ն.

Պատմական կարեւորութիւն ունեցող դէպք մը պատահեցաւ վերջին անգամ Երուսաղէմի մէջ Անգլիկական եպիսկոպոս Գեա. Գրահամ Բրահանի օժման առթիւ, Լոնդոնի մէջ: Գեր. Հենրիկոս Վլիմէն, Հաարլամի «հին կաթոլիկ» եպիսկոպոսը, Ուտրեխտի հին կաթոլիկ արքեպիսկոպոսին կողմէ իբր ներկայացուցիչ, մասնակցեցաւ, անգլիկական եպիսկոպոսներու հետ միասին, նոր եպիսկոպոսի ձեռնադրութեան, իր ձեռքն ալ դնելով նուիրելոյն գլխուն:

Այս առթիւ յետագործ ակնարկ մը նետել շահեկան է՝ «հին կաթոլիկ» կողմող եկեղեցական մարմիններու պատմութեան վրայ, որուն հետքերը շատ հին ժամանակներ կ'երևնան:

Հոռուէն եպիսկոպոսին՝ ուրիշ եպիսկոպոսներու, պատրիարքներու և ազգային եկեղեցական ժողովներու վերաբերմամբ

բուն գիրքին մասին անվերջանալի վէճեր անպակաս եղած են միշտ: Հոռուէն եպիսկոպոսը պնդած է մէկ կողմէն՝ թէ իբր Փոխանորդ Քրիստոսի ամէն հոգեւոր և մարմնաւոր իշխանութեան բուն ազբուբը ինքն է, ըլլալով նաև Աստուծոյ անսխալական պատգամատուն՝ վարդապետական և բարոյական հարցերու մէջ: Այս պնդումը՝ Ե. Գարուն կը սկսի ձև ստանալ, միջին դարուն ահագին ուժ կը դառնայ, և 1870-ին ալ վերջնական բանաձևումով մը կը յանգնի: Միւս կողմէն եղած են կորովի կերպով պաշտպանողներ այն կարծիքը որ, թէպէտ Հոռուէն Եպիսկ. Բ արդարեւ պեան է բոլոր պատրիարքներու և եպիսկոպոսներու, սակայն ան իրապէս առաջին ի հասարա է, և ոչինչ աւելի: Ասոնք պնդած են թէ վերջնական հեղինակութիւնը Տրեգերական ժողովներուն է և ո՛չ թէ պապին: Ուստի և ողբային եկեղեցւոյն մանուաւնդ, միշտ բողոքած են պապին յաւակնատութեանց դէմ:

Ժ.Ա. Գարուն մեծ հերձուածները այս ելոյթներու հիման վրայ տեղի ունեցան, թէև ևս յմոլոյն-ի նման պատճառներ ալ օժանդակեցին անոր:

Ժ.Ե. Գարուն բարեկարգական ժողովները անգամ մըն ալ շեշտեցին այն իրողութիւնը թէ Տրեգերական ժողովները գերիվեր են պապէն, և այս վերջինը ենթակայ է անոնց: Պապերն իրենց պահանջները չթողուցին սակայն:

Վերջապէս բարեկարգութիւնը (reformation) եկաւ, աւելի արմատականօրէն մերժելով պապին պահանջները, և ջատագովելով ազգային եկեղեցիներու զաղափարը: Լութեր եկեղեցին ներսէն մաքրելու զաղափարին հետամուտ եղաւ, բայց իբր զօրավիգներ չգտաւ՝ ստիպուեցաւ բաժնուիլ: Եպիսկոպոսութիւնը ոչ-էական նկատեց ան իր եկեղեցիին համար. թէև Սկանտինաւեան բողոքականութիւնը, մասնաւորապէս Շուէտի մէջ, եպիսկոպոսութեան հաստոյթը պահպանեց ըստ առաջնոյն:

Ուրիշ բարեկարգիչներ, ինչպէս Յու. Բենգլի և Կալվին, եպիսկոպոսութիւնը լքեցին բոլորովին, և Ս. Գիրքն ու առաքելական դարու վիճակը իբրև ստուգանիշ ընդունեցան:

Անգլիոյ մէջ բարեկարգութիւնը տե-

ղի ունեցաւ նախնական ընդհանրականութեան և Անրաժան Եկեղեցիին վարդապետութեան հիման վրայ, ըստ որում ազգային եկեղեցիներ իրենց եպիսկոպոսներով կրնային կառավարուիլ:

Արդ, Հոլլանդայի հին կաթողիկոսութիւնն ալ անգլիկանին նմանօրինակ հանգամանք մը կը պարզէ:

ԺԶ դարուն Հոլլանդա կրօնական և քաղաքական հոսանքներու պայքարի թատր մըն էր: Ուտրիխտ այս պայքարներու կեդրոնն էր: Յետոյ ԺԷ դարուն Ուտրիխտ դարձեալ խոսովեցաւ Յանսենականութեան երեսէն, որ Եկեղեցին աւետարանականացընել կը ձգտէր, սիլուստիկոսութիւնը քանդելով, և ժողովրդական բարեպաշտութիւնը անաւագելով: Յանսենականութիւնը բուրձովին անհատապաշտութեան հետեղ աղանգ մը չէր, և Եկեղեցիի դադափարը բարձր կը բռնէր: Ֆրանսայի մէջ անիկա դաշնակից էր Գալլիկանութեան, որ Ֆրանսայի Եկեղեցւոյն անկախութեան կը ձգտէր:

Եէզուիտները ամենաբուռն պայքար մղեցին երկուքին ալ դէմ: Այնպէս որ հակառակ կարող եկեղեցականներու, ինչպէս Բոսուէտ, այդ երկու շարժումներն ալ խեղդուեցան և դատապարտեալ Յանսենեանները Ուտրիխտ ապաւինեցան: 1702-ին Ուտրիխտի եպիսկոպոսն ալ պապին վճիռով աթոռազուրկ եղաւ. բայց կղերը պաշտպանեց իր եպիսկոպոսը, և անոր մահէն ետք Ֆրանսայէ փախած Յանսենեաններու օժանդակութեամբ նոր եպիսկոպոս մ'ընտրուեցաւ և հաստատուեցաւ Ուտրիխտի մէջ:

Անկէ ի վեր Ուտրիխտի եկեղեցին անկախ մարմին մըն է. կ'ընդունի Տիեզերական եկեղեցիներու հեղինակութիւնը, ինչպէս նաև անոնցմէ ետք մինչև (ներառեալ) Տրենտի ժողովը Հռոմի Եկեղեցւոյն կողմէ ընդունուածները: Կը մերժէ Վատիկանի ժողովը և անոր երկու վարդապետութիւնները — պապական անսխալութիւն և անարատ յղութիւն:

1742-ին և 1757-ին երկու նոր թեմեր ստեղծուեցան այս բաժանեալ Հին Կաթողիկ եկեղեցւոյն մէջ: ԺԲ դարուն այս փոքրիկ համայնքը շատ տկարացաւ, բայց ժիգարուն բաւական զօրացաւ, իրրև յնակէտ ծառայելով անոնց՝ որոնք զժգոհ և անհանգարտ դարձած էին Հռոմէական Ե-

կեղեցւոյ մէջ՝ Վատիկանի ժողովին հետևանքով:


Գալլիկանութիւնը սակայն, հակառակ հալածանքներու, ապրեցաւ իրր շարժում թէ՛ Ֆրանսայի մէջ և թէ՛ անկէ դուրս: Գերմանիոյ մէջ ծայր տուաւ ան՝ Փերրոնեանիստ անուամբ: Կ'ըսուի թէ պապական անսխալութեան որոշումին նպատակն ու շարժառիթը եղած է խորտակիլ գերմանական եկեղեցւոյ այս շարժումը: Վատիկանի ժողովին մէջ գերման, աւստրիացի և դուիցերիացի եպիսկոպոսներ զօրեղ դիմադրութիւն մը ցուցուցած էին առաջարկեալ կոնգակին. բայց անոնցմէ շատեր տեղի տըւած էին՝ անսխալ մեծամասնութեան ձայնին: Փոքրաթիւ եպիսկոպոսներ միայն չէին ստորագրած. անոնցմէ էր անուանի պատմագէտ Յովհան Ֆոն Գոլլինգեր: Հետեւորար շուտով անջատ մարմիններ կազմուեցան եւրոպական այլևայլ երկիրներու մէջ, որոնք նաև կոչեցին իրենք զիրենք «հին կաթողիկ», որ կը նշանակէր թէ իրենք հաւատարիմ էին ուղղափառ սկզբբունքներու և կը պահէին հին թեմական եպիսկոպոսութիւնը: 1870-էն սկսեալ այլևայլ համաժողովներ տեղի ունեցան այս մարմիններու միջև: Զանքեր եղան յարարութեան մէջ մտնելու յոյն որթոտկաներու և անգլիկաններու հետ:

Այս շարժումը նուազեցաւ և կորսուեցաւ Ֆրանսայի և Իտալիոյ մէջ. սակայն տակուելն կը շարունակէ, սակաւ թիւով բայց յարատեօրէն, Գերմանիոյ, Զուիցերիոյ և Աւստրիոյ մէջ: Ամերիկայի մէջ լեհայիներ ալ նմանօրինակ մարմին մը կազմած են: Վերոյիշեալ հին կաթողիկ համաժողովներ շատ շանցած սկսան հեռանալ Հռոմէական դրութիւնէն. պահքը և խոստովանանքը կամաւոր դարձան, պաշտամանց մէջ աշխարհաբարը ընդունուեցաւ, քահանաներ ամուսնացան և Ս. Հաղորդութիւնը երկու տեսակաւ մատակարարուեցաւ անգլիկաններուն:

Ուտրիխտի եկեղեցին սակայն մերժեց կղերին ամուսնութիւնը և անգլիկան եկեղեցւոյ հետ հաղորդութիւնը: Բայց անկէ սուղին հետզհետէ Անգլիկան և Հին Կաթողիկ եկեղեցւոյ յարաբերութիւնները բարւոքեցան: Եւ վերջին համաձայնութիւնն ալ սերտ կապ մը հաստատեց անոնց միջև:

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

ՏԱՂ ՀԱՄԵՂ՝ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԿՈՅՍՆ



Ողջո՛յն ընդ քեզ, Մարիամ,
 Մայր Աստուծոյ հաւատամ,
 Սիրով սրբիս յոյժ ըղձամ,
 հոգւովս եռամ եւ սարփամ,
 Ողջո՛յն ընդ քեզ թագուհի,
 մայր է՛ աղախին Քրիստոսի,
 Պարզ եւ մաքուր հայելի,
 բարձող երկանցն Եւայի,
 Աստուածածին՝ բուրասան,
 ծաղկեալ պարտէզ եւ շուշան,
 Բողբոջ եւ տունկ պալասան,
 դուստր Եւայի աննրման,
 Աստուածածին, դու դրախտ,
 դուստր Դաւթի բարեբախտ,
 Ծընար մարմնով, կոյս անախտ,
 զեռ միածինն անբաղդատ,
 Աստուածածին դու կամար
 հրեղէն ծովուն՝ մեզ համար,
 Հոգւովս ի քեզ զինահար,
 բարեխաւսեա՛ն անդադար:
 Աստուածածին շնորհալից,
 կոյս անարատ եւ անբիծ,
 Աստուածորդւոյն զւիր ծիծ,
 ջընջեա՛ն զմեղաց մեր ըզգիծ,
 Յորժամ երեկ Գաբրիէլ,
 Քեզ աւեհաց Մանուէլ,
 Ուրախացաւ իւրայէլ,
 Աստուածածին յոյս մեր ել
 Քեզ արհնութիւն սամ ես բիր,
 կոյս անարատ եւ մաքուր,
 Անմահութեանց եւ աղբիր,
 ծարաւելոցրս տուր ջուր,
 Աստուծո՛ր ծագեաց Յակոբայ,
 ազգեաց բնութեանս Ադամայ,
 Ծընար զԱստուած դու զըզայ,
 Մարիամ կոյս Տալիբայ:



ԵՐԿՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Երկնից Որդին մէկ անգամ կը հերկէ հողը սարին :

Կասարելու համար պարսֆն՝ իր սահմանուած ասենին,
Օր մը, Քանկ-Հի, իմաստուն կայսրը, հակած էր համակ
Խոփի մը վրայ՝ եզներէ լրծուած մեծղի ու ներմակ :
Զը տեսնելով հեռուէն հոն փութացող ամբոխն, Ինք
Արօրն յառաջ կը վարէր՝ մեծապայծառն Տայի-Զինկ,
Ու կը նայէր մըսախոն, խօսելով ինքնուրոյն
Իր ֆայլերուն սակ բացուած հողին պարսֆս ու բեղուն :
Ու փորելով ակօսը, կը մրմնջէր.

«Ո՛վ Երկիր,

Կեանքն առեղծուած մ'է իրօք. մահը գաղտնիք մ'է ժըպիրհ.
Բայց դու, որուն հասկերը հողմածածան, Երեւուն,
Մեռելներով կ'աղբըլին՝ որ սան սրնունդ ողջերուն,
Դու որ մայրն ես մայրիին միանգամայն եւ խոտին,
Պէ՛տք է գիտնաս՝ ի՛նչ է մեր հակասագրի բառն յետին.
Օ՛ն, այս խնդրին վրայ, որո՛ւն շուրջը իզո՛ւր խոկացի,
Պասասխան մը տուր : Քանկ-Հին եմ ես, որդին Շան-Զիի.
Թիբեդ՝ Փարմոս իմ բազկովս եմ նըւանուած ծագէ ծագ.
Մեծերու մէջ մեծագոյնն եմ ես, ոչ ոք համարձակ
Կըրցաւ իր խօսքն ինձ ուղղել, ձայն բառնալով իմ դիմաց,
Թէ Իս անգամ չը զարկաւ հակասն ի հող գետնամած :
Ես եմ իշխանն, ամէն ինչ ինձ ներելի է թէպէտ,
Սիրքս խոնարհ է սակայն, հոգիս հըլու է յաւէտ :
Ես իմ նախնեացքս չունիմ ամբարհաւան հեռն ու սաս.
Եւ որպէսզի անձ մ'ըլլամ առաքինի եւ ըզգաս
Դրուեղ սըլի պալաշիս պատերուն վրայ քանձահոծ,
Հին սովորքի համաձայն, կուռ վընիւներն իմաստնոց :
Զերդ մանուկ մ'որ ծերուկի մը խրատներուն է հնազանդ
Դըրանիկները կ'ասե՛մ. թէ ըլլայի մարդ մը ժանս
Պի՛տ ուզէի հրաման սալ որ լեզունին կըսրըլի :
Քաղցր է բարբոս. կ'արգիլեմ, պատիժովը Կանդիւի,
Մասաղ մանրիկ աղջրկանց դուժ խեղդամահը մղձուկ :
Ճարտար եմ ես, ու գիտեմ խնձորենի մը թըզուկ
Բնապատմական օրէնքով վարդին վըրայ պատուասել.

Նուագերգութեան գործիներ ածելու չեմ անընդել.
 Լաւ կը կարգամ, եւ սաղեր կը յօրինեմ սիրանւէր:
 Քաջ եմ, սակայն ո՛չ ինչպէս Լէնկրիմուրը վաշարւէր՝
 Որ փառքի սին սենչն ունէր ու արիւնի խանձն անյազ.
 Այլ իյնալու համար շե՛ս շաչումներով զերդ կայծակ՝
 Մոնկոլիւն վրայ սափափիք, Ռուսին վրայ աներես,
 Եթէ ժպրհին Պետրեանս սահմաններէն մըսնել ներս:
 Գիտուն եմ, ի՛նձ ծանօթ եմ Օրինագիրք ու Ծէտեր.
 Բարեպաշտ եմ, ու իրենց բազմոցին մէջ պատուաւէր
 Մեծարանքը կը յարգեմ Ֆօյի ֆուրմերն ու Քոնկ-Չին.
 Կը պաշտպանեմ Ֆիստուսն ալ՝ նոր աստուածը կուսածին՝
 Որ պատուիրեց մարդերուն զիրար սիրել փոխարէն:
 Արդար եմ ես, ու վստահ, թէ սերմանած իր ցորենն
 Հունձի աւեն երկրագործը կը ֆաղէ լիապէս:
 Ի մի բան, մե՛ծ ու բարի եւ իմասուն կայսր մ'եմ ես:
 Կ'օրհնեն անունս էակներն, որ ռնգունիք՝ շունչն ունին,
 Արեւելէն Արեւմուտ՝ մէջ կայսրութեան երկնային:
 Եւ հիմա, դո՛ւ որուն ծոցն արգասաւոր ու բերրի
 Թէյ ու բրինձ ու ցորեն կը պարզեւէ անթերի,
 Ո՛վ մայրենի դու երկիր, քու մէջդ անձնիւր արարած
 Կեանք կը խնդրէ, բայց շիրիմ մ'է հոն զրսածն,
 Ա՛խ, որ պատճա՛ռն ու արդիւնն ես ամբողջին աշխարհի,
 Ըսէ՛ թէ ի՛նչ պիտի մնայ այդ ամենէն՝ զոր ըրի.
 Պատասխանէ՛, թէ առ այդ պէ՛տ իսկ ըլլայ հրաւր մը մեծ:

Բայց նոյնժամայն արգելք մը զնացքը խոփին խափանեց:
 Քանկ-Հի գետինն աղօտեց քիչ մը հիգով աւելի,
 Ու յեղակարծ հողէն դուրս Գանկ մը հանեց մեռելի:

Թրգմ. Ե. Ե. Գ.

ՖԲՍ.ՆՍՈՒՍ. ԳՈՒԷ



ԱՆՔԵՂՈՒԱՅ ԿԱՅՆԵՐ

Այս խորագրին տակ երկիւղածութեամբ կը սկսինք հրատարակութեան յանձնել, «Սիրոն» ի այս թիւէն սկսելով, պատառ իկնենք Հոգելոյս Արքազան Տ. Եղիշէ Պատրիարք Դուրեանի գրուածքներէն, որոնք ցըրուած կը մնային իր նօթերու եւ մանր ուսումնասիրութեանց ձրարներուն մէջ: Կը փափարինք այս կերպով, թէ՛ նախածաշակ մը տուած ըլլալ պատահասարակութեան՝ մեծանուն հանգուցեալին մշակած հայագիտական եւ եկեղեցագիտական գրականութեանէն, զոր ձեռնարկած ենք արդէն փութով տպագրել ամբողջական գործերու քանի մը հատորներու մէջ, եւ թէ՛ մշտավառ պահել իր միտքին եւ սիրոյն կանթեղը, իր հոգւոյն եւ յիշատակին զգացումովը լուսաւորուած այս էջերուն վրայ:

ՀԱՅ ՑԵՂԸ

Հայ ցեղին տառաջին հաստատութիւնը փոքրասիական այն երկրամասին վրայ, որ իր անունովը Հայաստան (Armenia, Արմենիա) (*) կոչուեցաւ, հազիւ կը վերանայ դէպի Է դար (Ն. Ք.):

Հայ գաղութի ծանօթ այն աւանդութիւնը, որուն համաձայն՝ Հայկի սերունդը Բաբելոնէն մեկնելով դէպի հիւսիս, հաստատուած է նախ Հարք գաւառի մէջ եւ յետոյ դէպի Երասխի ափերը տարածուած, ճշգրիտ աւանդութիւն մը չէ, այլ պարզապէս Աստուածաշունչի պատմութեան վրայ յարմարցուած գրոյց մը, որ աշտարակաշինութեան յետոյ — ազգերու ցրուումին առթիւ — հայ ցեղին կ'ուզէ վերապահել մարդկային ազգի նախկին բնակավայրը, Արարատի սահմանները:

Հին յոյն հեղինակներու կարծիքով (Հերոդոտ, Եւտոքս), Հայերը գաղթած են Փոնտիոյ սահմաններէն (**), ինչ որ այժմեան գիտուններէ ալ ընդունուած ի-

րողութիւն մըն է: Հայերը նախ բնակելով Կապադովկիոյ եւ Փոքր Հայոց մէջ (Հեկատէս աշխարհագիր), անցած են Եփրատէն, եւ մէկ կողմէ Տիգրիսի ակունքներուն մօտ տարածուելով հանգերձ՝ միւս կողմէ գրաւած են նաև Երասխի գետահովիտը:

Է դարուն տեղի ունեցած կիմմերեանց (Դամբաց) կամ Սկիւթացոց արշաւանքներէն վերջ, որոնցմէ օգտուեցաւ Կիակսար, եւ Մարերու նորածին պետութիւնը հիմնարկեց (634-594), նայիրի խաղտիական թագաւորութեանց վերջին մնացորդներն ալ իսպառ ընդոտնելով (Ուրարտուի ժողովուրդները և այլն), Հայերն հպատակեցուց Մարերուն: Իբր կէս դար վերջը, Կիւրոսի ատեն (550 ին), պարսկական լուծին տակ ինկան Հայք, ու թէպէտ Դարեհի օրով (521) ուզեցին թօթափել այդ նոր լուծը եւ քանի մը անգամներով ալ կոտուեցան աշխարհակալին բանակներուն դէմ, սակայն իրերու ելքն աննպաստ եղաւ իրենց, եւ Դարեհ ժամանակին Հայաստանը, ուր նոյն ատենները կեղերոնացած էր հայ ցեղը, իր ինքնակալութեան 13րդ նահանգն ըրաւ:

Դար մը եւ աւելի ժամանակ յետոյ (400|401 ին), երբ Գսենտիփոնի թլուրուն անցքը տեղի ունեցաւ, Հայաստանը երկու կուսակալութեանց բաժնուած էր արդէն՝ Արեւմտեան եւ Արեւելեան անուններով: Արեւմտեանը բուն Հայաստանն էր, իսկ Արեւելեանը Սասպիւրաց (Սպերք), Ալարտեանց (Արարատ), եւ Մատեաններու (Վանի եւ Ուրմիոյ լիճերու միջև) երկիրներն էին, որոնք Դարեհի պետութեան 18րդ նահանգը կը կազմէին, սահմանակից ըլլալով մեզի: Յայտնի է թէ այդ թուականին Հայերը զեռ չէին թեւակոխած այս վերջին սահմանները, մինչզեռ Գ. դարուն սկիզբը (Ն. Ք.) դէպի Երասխի գետահովիտն յառաջացած եւ բնակած կ'երեին:

Աղեքսանդր Մակեդոնացիի յաջորդներուն ժամանակ, Սելևկեանց իշխանութեան հպատակեցաւ Հայաստան. նախապէս երկու կուսակալութեանց բաժնուած այդ աշխարհը Բ. դարուն սկիզբները յանձնուած էր երկու հայ իշխաններու (Արտաշիս եւ Զարիտարիս), կառավարելու համար զայն յանուն Սելևկեանց. բայց երբ Մեծն Անտիոքոս (223-187) պարտուեցաւ

(*) Լեհման գերման գիտնականը Մենուասի խաղտիական մէկ արձանագրութեան Urmene, Armeni բառերուն օակ՝ «այն ժամանակ ազգովին Կապադովկիա բնակող Հայոց» անունը կ'ուզէ տեսնել:

(**) Լընոման այն աւանդութեան արքեբ մէկ ձեւը կը նկատէ Աստրոնի այն վկայութիւնը՝ քէ Թեսաղացի (=Քրակացի) Արմենոս մը եկած է հաստատուիլ եկեղեցաց գաւառի եւ Սպերի մէջ, ուր իր սերունդը անելով՝ ախարհն ալ Արմենիա կոչուած ըլլալ (Աստրոն ժԱ. Դ 9):

Հոսովմայեցիներէն, երկուքն ալ ապստամբութեան դրօշ պարզեցին, թագաւոր հրահակելով ինքզինքնին, իրրեւ բարեկամ եւ նիզակակից Հոսովմի: Յետոյ միացնելով իրենց ուժերը, շրջարնակ ազգերէն յափըշտակեցին բողոքաթիւ երկիրներ, ինչպէս կը գրէ Ստրաբոն: «Մարերէն առին Կասպիանան (= Փոյտակարան), Ապսինունիքն (ըստ ոմանց Սիւնիք) ու Վասպուրականը, Վրացիներէն (= Սպիւրք) Պարիազրէսի (Պարիազ լեռ) լեռնոտ տեղերը (= Հայոց աշխարհ), Կղարջքն ու Գուգարքը, Կուր գետէն անդին. Բաղիրներէն եւ Մոսոքներէն՝ Կարինն ու Դերջանը, որոնք Փոքր Հայոց մասերն էին. Կատաւոններէն՝ Եկեղեցան ու Անտիտաւրոսի կողմերը գանուող երկիրը. և Ատորիներէն Տարօնը (ըստ ոմանց Տնորիքը, այժմու Պոհտանսի մէջ)»:

Ուշադրութեան արժանի կէտ մըն է, սակայն, Ստրաբոնի վկայութիւնը (ԺԱ. ԺԳ. 5) թէ այդ բոլոր ցեղերը միեւնոյն շեղուն կը խօսէին իր խսկ ժամանակ, այսինքն Ա. դարուն (ՆԲ): Այս կարեւոր պարագան, որ Արտաշիասի ձեռամբ գլուխ հանուած ազգայնական միութեան մը դրօշմն է, կրնայ համեմատուիլ երբեմն Հոսովմի ձեռամբ կատարուած այն համախառնումին, որով Իտալիոյ օտարածին ցեղերը միութեան մը բերուեցան, ինչ որ կարծել տուաւ Մոմսընի՝ թէ այդ ցեղերուն միջև պէտք էր ազգակցական կապ մը ենթադրել, տարրական և թաքուն վիճակի մը մէջ պահուած (*):

Վերև յիշուած սահմաններուն վրայ Տիգրան Մեծի օրով աւելցան ուրիշ երկու գաւառներ ալ, և ձեւացաւ պատմականապէս ծանօթ Մեծ Հայքը՝ իրեն բնական մաս ունենալով Փոքր Հայքը, ուր ցեղին նախնի բնակչութիւնը կ'ապրէր. և ուանց պատճառի չէ որ Հերոդոտ (Ա. 72) Ալիւս գետի ազրերակները կը զնէ Հայոց լեռան մօտ, և Հեկատէ աշխարհագիրն ալ, Հերոդոտէն դար մը առաջ, Հայերու բնակավայրը կը զնէ Թերմոսոնի (այժմ Թերմեսոն) հարաւակողման սահմաններուն վրայ:

Տիգրան և իր որդին Արտաւազգ հեշ-

ղեակաւորեան յայտնի յարուժ մը ցոյց տուին. սակայն Տիրիթէն (70 Յ. Ք.) յետոյ Հայոց վրայ մերթ ընդ մերթ իշխող Պարթևները (որոնք Գ. դարու սկիզբները միայն իրրեւ Հայ-Արշակունիներ պայտազատեցին Արարատեան գահուն վրայ) յոյն քաղաքակրթութեան մեր մէջ ծաւալումին նպաստող ազգակներ չկրցան ըլլալ. վասն զի երկրին լեզուն իւրացնելով հայացած էին ինքնին, երբ Սասանեան պետութիւնը կործանելով պարթևականը (226ին Յ. Ք.), նոր սպառնալիքներով դուրս եկաւ Արևելքէն:

Հայ ցեղին կրած զլխաւոր ազդեցութիւնները պարսկական եւ պարթևական եղան. սակայն ժողովրդական լեզուն պահուեցաւ սեպհական հարազատութեամբ մը. այնպէս որ պարթևներու ժամանակէ Հայաստանը «ոչ-յունացած երկիր մը մնաց» ըստ Մոմսընի, թէպէտև, ինչպէս զիտել կուտայ նոյն հեղինակը, լեզուի և հաւատալիքի (ոչ ժողովրդական անշուշտ) հասարակորդութիւնը, խառն ամուսնութիւնները, զգեստի և զէնուզարդի նոյնութիւնը պէտք է հասկնալ հայ և պարթև ազնուական և կրօնական դասակարգերուն համար: Անցողարար ըսենք որ Պարթևներու ազդեցութիւնը այնչափ խորունկ չէ տպաւորուած բուն հայ ժողովուրդին վրայ որքան Պարսիցը, որոնց լեզուն գրեթէ ընտանի դարձած էր հայ կիներու և ազջիկներու անգամ, Քսենոփոնի ժամանակ:

Աչքի առջև ունենալով ուրեմն մեր ցեղին հին զաղթականութեան, վերջնական տեղաւորման ու աճման մեզի ծանօթ պարագաները, և մէկ կողմէ օտարներէ կըրած՝ միւս կողմէ ալ օտար ցեղերու վրայ ի զործ դրած ազդեցութիւնները նկատի առնելով, պիտի կրնանք ըսել թէ Հայը, իրրեւ ուրոյն ցեղ, պիտի ճանչցուի իր շեղուող միայն, որը այբուբենքի զիւտին և հայ գրականութեան շնորհիւ կրցաւ յաւերժանալ, մինչդեռ այդ թուականէն առաջ, զժրախտ լուծեան մը հետեւանքով, իր ոչ մէկ բառն ու խօսքը որ և է օտար պատմիչի մը գրչին տակ կամ որ և է յիշատակարանով մը չէր հասած մեզի:

Ե. Ե. Գ.

(*) Եղ. Մէլեր հակառակ է Մոմսընի այդ կարծիքին. և լեզուական միութեան հարցը արբեր կեցողով կ'ուզէ մեկնել. — այս մասին պիտի խօսինք, երբ գաւառաբարբառներու նկերովը զբաղուինք:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ

Հ Բ Ա Շ Յ Ա Կ Ե Ր Տ

(Յոբ. Եղիեկ. Յն. կր. Արծր. Շար. Բոնիկոն, Նար. և այլք)

Ե Ր Ե Ք Մ Ս Ե Ս Ս Ն

(Ազնիկ. սպ. 1826, էջ 143, Վեցնիկ)

Հայ լեզուի մէջ հրաշակիւնք բառը կը գործածուի թէ՛ իբր անական և թէ՛ իբր գոյական: Բառը կը յիշուի Յորայ գրքին մէջ (Դ. 12, Ե. 9, ԼԴ. 24). Եղիշէ, Յովհաննէս կարողիկոս, Թ. Արծրունի պատմագիրները, ինչպէս մեր Շարակիւնք ու նարեկացին կը յիշատակեն զայն. իսկ գոյականաբար կը գործածեն Շարականք՝ «Աստուածութեան գոյով հրաշակիւնք», և Եւսեբեայ Քրիստիկոսը՝ «Յեթն շարակիւնքիցն. հրաշակերտիցն հանդիսից» խօսքերով:

Կը դիտուի որ պահլաւ գիրքերու մէջ փրաշակեղ գոյական անունը կը նշանակէ ընդհանուր յարութիւնն ի մեռելոց. այս ֆրաշաքերդ բառը մեր հրաշակիւնքն է, վարնդի փրա սկզբնական վանկը կը փոխուի հայերէնի մէջ հրաի, ինչպէս փերիշքի կըլլայ հրեշտակ, փերուսն՝ հրաման, փերվարե՝ հրապարակ: Սոյն հրաշակերտ բառի մասին մեռելոց ընդհանուր յարութեան իմաստով բացատրութիւն մը ունի մեր Եղիշէ պատմագիրը. ան երիտասարդ նախարարներէն Դարեգիւնի բերանը կը դնէ հաւեալ խօսքը. « . . . գիտատուն երկրորդ գալստեանն՝ զհրաշակիւնք յարութիւնն առնելով բոլորեցունց, զհամառօտ հատուցմունսն արգար գատատանին» (Ա. Յեղ.): Որոշ է որ Եղիշէ կը քրիստոնէացնէ մազդեական կրօնի հրաշակերտը, թօթափելով անկէ զբաղաշտական ընդհանուր վերածնութեան կամ յարութեան հեթանոսական տարազը. և կազուզնելու համար Յազկերտի բորբոքած մոլեռանդութիւնը, յարութիւն բառին կը կցէ փրաշակեղ պահլաւիկ ասացուածքը. մինչդեռ եպիսկոպոսներու կողմէն Միհրնբրսեհ հազարագետին

արուած պատասխանին մէջ (Յեղ. Բ.) աւելի վճիտ և ուղղափառ կերպով կը գրուի հաւեալը. «Յոստացաւ երկրորդ անգամ զալ անաւոր զօրութեամբ յարուցանել ըզմեռեալս, նորոգել զբոլոր աշխարհս, առնել դատաստան արգար ի մէջ արգարոց և մեղաւորաց, և այլն»: Միհրնբրսեհի զըրկուած այս պատասխանը պաշտօնագիր մ'էր և Եղիշէի ոճէն տարբեր գրուածք մը. չափուած, ձեռուած բառերով, և վերեւ մէջըրուած «մեռելոց յարութեան» խօսքերուն չէ կցուած հրաշակիւնք բառը, այս պարագան ազայոյց մ'է թէ պաշտօնագիրս Եղիշէի գրչէն չէ ելած: Եղիշէի և Եղիշիի գրուածքներուն մէջ ակնարկուած մազդեական կրօնի վերաբերեալ մեռելոց յարութեան կամ բուն բառով հրաշակիւնքի մասին լուսարանութիւն մը տալու համար կը թարգմանենք A. Hovelacqueի Բ'Avesta գիրքին Յարութիւնը խորագրով Դ. գլուխը. «Որմիզդի կողմէն աշխարհը ստեղծուած է որոշ նպատակաւ մը, Ահրիմանը զգետնելու իբր պարզ միջոց մը. երբ այս վերջինը պարտուի՝ աշխարհը գոյութեան իրաւունք չունի. իր վերջին օրը հասած կ'ըլլայ: Ակնարկած ենք թէ աշխարհի տեւականութիւնը կը կայանայ տասներկու հազար տարիներու մէջ»:

Առաջին ժամանակամիջոցը կը վերջանայ Զրադաշտով: Այս սուրբին երեւումը դիւական զօրութիւններուն տուած է հարուած մը՝ որով անոնք չեն կրնար վերականգնիլ. բայց հետի են ոչնչանալէ և կոիւր կը շարունակուի: Զրադաշտի կորսուած սերմէն՝ զոր պահպանած էր Անահիտ, պիտի ծնէր նոր մարգարէ մը՝ որուն անունը միայն Ավեստան պահպանած է, որ է Խորշհար, որմէ յետոյ պիտի ծնի երկրորդ մը՝ Խորշհան, ապա երրորդ մը՝ Սաուխայ կամ միջին դարու անունով՝ Սաուխու: Այս վերջինի մասին Ավեստան շատ բացայայտ կերպով կը խօսի. Ինչպէս իր անունէն յայտնի է, Սաուխադը այն մարգարէն է որ պիտի ըլլայ օգտակար և ծառայութիւններ պիտի մատուցանէ, ան պիտի կոչուի actvaterita, «անիկա՝ որ ապրած է մարմնաւոր էակներուն մէջ»: Այնպիսի օժանդակ մ'է ան որ պիտի փրկէ ամբողջ մարմնաւոր աշխարհը, մարմնաւոր էակներուն մէջ այնպիսի կերպով մը ապրած է՝ որ կեն-

սական զօրութեամբ և մարմնով մը օտառուած ըլլալով՝ պիտի պայքարի մարմնաւոր էակներուն թշնամիին դէմ, պիտի կարենայ ընկճել մարդկային կերպարանք կրող Գրուժանը և այն աղէտքները որ կը հակառակին սուրբ էակներու :

Հոս չենք մէջ բերեր ինչ որ կ'ըսեն միջին դարու իրանական գիրքերը՝ առաջին երկու մարգարէներու մասին, վասնզի մեր նպատակէն դուրս է :

Սառսիազն ալ պիտի ծնի Զրազաշտի սերմէն որ պահուած է Քասու լիճին մէջ : Մեակոց յարութեան զործը, աւանդութեան համաձայն, յառաջ պիտի դայ մեծ զոհարեթութեամբ մը որ Սառսիազն պիտի մատուցանէ օժանդակութեամբ երեսուն անձերու՝ տասնեհինգ այրերու և տասնեհինգ կիներու, որոնք արդէն ապրած են կատարեալ սրբութեամբ և քնոյ մէջ կը սպասեն այս փառաւոր նախասահմանութեան : Սակեղծագործեալ մարդիկ պիտի ծնին քառասուն տարեկան, աղաքներ տասնեհինգ տարեկան : Սառսիազի օժանդակներուն այս մէկ քանի անունները Աւետան կը յիշատակէ : Մեակոց յարութեան ժամանակ բոլոր մարդիկ պիտի ընդունին մազդէական կրօնքը, պիտի ունենան բարի խորհուրդներ, բարի խօսքեր և պիտի կատարեն բարի գործեր :

Այն ժամանակ երբ մեակոց յարութիւնը կը կատարուի Ուրմիզի յազթանակը տեղի կ'ունենայ Ահրիմանի վրայ : Այս պայքարին մէջ առաջինը կը պաշտպանուի Վօնու Մանանի, Ասս Վանկալայի, Քասրու Վերիայի և Արևասայի, երկրորդը՝ Ախա Մանանի, Ահրայի, Սորույի և այլնի կողմէն : Աւանդութիւնը մեզ կ'իմացնէ թէ բոլոր չար ոգիները պիտի ջնջուին, անոնցմէ երկուքը միայն պիտի մնան՝ Ահրիմանը և Օձը. այս վերջինը պիտի սպասի հալած պղծի մէջ. Ահրիմանը պիտի զահալիժի դժոխոց յատակը և պիտի աներևութանայ բոցերու մէջ, և աշխարհը՝ անմահացած, յախտեան պիտի փրկուի ամէն տեսակ անմաքրութենէ :

Զրազաշտ՝ Վանտիտատի ժԹ. գլխուն մէջ Ահրիմանի բացայայտ կերպով կը յայտարարէ թէ պիտի պայքարի իրեն դէմ մինչև ա՛յն օրը երբ կը ծնի փրկիչը՝ Սառսիազ. «Պիտի կուսիմ գիււական արարչա-

զօրծութեան դէմ, պիտի կուսիմ գիււական նաչուի դէմ, պիտի կուսիմ Պարիկի դէմ, մինչև որ յազթական Սառսիազը ծնի Քասուի լիճէն» :

Գալով Սառսիայներուն՝ սրտոց մասին Ավետան հոս և հոն կը խօսի. վերև յիշուած մաքուր էակներն են որ կը սպասեն երկար քնոյ մէջ երրորդ մարգարէի գալլատեան, բուն Սառսիային՝ նպատակու համար վեհագոյն զոհին՝ որմէ զուրս պիտի ելնէ մեակոց յարութիւնը. «Ապագայ փրկիչներու նման փառարանական մազթանքներով ձայն տուր ինձ», Haoma կ'ըսէ Զրազաշտին Եսանայի Թ. գլխուն մէջ :

Windischmann հին իրանեանց յարութեան այս վաղապետութեան մասին երկու անգամ գրած է, Mithraի վրայ ունեցած իր կարեւոր աշխատութեան մէջ կ'ուսումնասիրէ նաև Սառսիազի անունը, յետոյ անոր զերը, ըստ Ավետայի և միջին դարու աւանդութեան : Առաջնակարգ ուսումնասիրութիւն մ'է աս և ունի մեծ կարեւորութիւն :

Windischmannի միւս ուսումնասիրութիւնը Զրազաշտի վրայ է. ան հաւաքած է վաղեմի մազդէականներու յարութեան վարդապետութեան մասին հին հեղինակներու մէջբերումները : Գիտելիքս Լայերտացիէն զատ, Պլուտարքոսը ունի նշանակալից մէջբերում մը, որուն կարեւորութեանը համար կը նշանակենք հոս, «Ուրմիզի երեք անգամ մեծնալով արեւակէն հեռացաւ մինչև երկիր, երկինքը զարդարեց աստղերով՝ անոնց մէջ հաստատեց մէկը՝ Շնիկը, իբր տէր և առաջնորդ միւսներուն : Յետոյ սակեղծելով ուրիշ քսան և չորս աստուածներ՝ զանոնք զետեղեց ձուի մը մէջ. բայց անոնք որ նոյնքան թուով սակեղծուած էին Ահրիմանի կողմէն, քերեցին ու հարթեցին նոյն ձուն և ծակեցին զայն, և այն ժամանակէն սկսեալ չարերը խառնուեցան բարիներուն հետ : Բայց պիտի դայ ճակատագրական և նախասահմանեալ ժամանակ մը, որ աշխարհի վրայ տով և ժանտախտ միասին բերող Ահրիմանը պիտի ոչնչանայ, և այն տան երկիրը պիտի ըլլայ տաճարակ, միացեալ և հաւասար, և մարդիկ պիտի ունենան մէկ տեսակ կեանք և կառավարութիւն, և որոնք իբրբու մէջ պիտի ունենան մէկ լիզու և երջանկութեամբ պիտի ապրին :

Թէոպոմպոսն ալ կը զրէ թէ մոգերուն համաձայն, այս աստուածներէն մին երեք հազար տարի յողթական պիտի ըլլայ. եւ երեք հազար տարի պարտեալ, եւ երեք հազար տարի աստուածները իրարու դէմ պիտի կռուին և պիտի կործանեն ինչ որ մին կամ միւսն կատարած է. մինչև որ Պղուտոն վերջնականապէս երեսի վրայ ըրքուի եւ ամէն ինչ կորսուի. եւ այն ատեն մարդիկ պիտի ըլլան խիստ երջանիկ եւ պէտք պիտի չունենան սնունդի, իրարու պատիւ պիտի չաղարտեն, եւ այն աստուածը որ հայթայթած է այս բոլորը, աստուծոյ վայել կարճ ժամանակի մը համար կը հանգչի: Ահա ինչ որ կը խօսի մոգերուն կողմէ հնարուած առասպելը»:

Բացայայտ է որ մեռելոց յարութեան մասին հին մագդէականաց այս զաւանանքը հին հաւատալիք մ'է, թէ և ան ստուգապէս յառաջ չի գար հնդեւրոպական հին զիցարանութենէ մը. այս մասին տարակոյս չեն թողուր այն վիպութիւնները զոր մէջ բերինք: Ոչ ոք կրնայ տրամաբանօրէն հետեանք հանել այս մասին պարսկական հին արձանագրութիւններուն լուծիւնէն. աքիմէնեան թագաւորները պարտաւորեալ չէին իրենց արձանագրական յիշատակարաններուն մէջ խտայնելու մագդէական բոլոր վարդապետութիւնները:

Յարութիւն նշանակող զինտ բառն է phrasôkereti: Ավետայի մէջ չորս հինգ անգամ կը հանդիպինք անոր: Նոյն բառը կազմուած է phrasa, յետին, վերջին, գալիք, եւ kereti, կատարում, գործադրութիւն նշանակող բառերէն:

Հոս պէտք կ'ըլլայ խօսիլ բացատրութեան մը համար, որուն հոս եւ հոն մագդէական հին զրոց մէջ կը պատահինք և ան կը վերաբերի մեր նիւթին և է այս yavaê yavaêtâitê: Anquetil Duperron ժամանակակից Փարսի ասանդութենէ առաջնորդուած նոյն խօսքը կը թարգմանէ այսպէս. «Մինչև ի յարութիւն»: Burnoufի կարծեաց համաձայն, ան կը նշանակէ «յաւիտեանս յաւիտենից»: Windischmann կ'ապացուցանէ թէ Anquetilի թարգմանութիւնը ըստ հիման կատարելապէս ճիշդ է, և թէ «յաւիտեանս յաւիտենից» թարգմանութիւնը միայն այն կերպով կրնայ հասկցուիլ, մինչդեռ յարութեան օրը, ոչ սակայն


«յաւիտեան» բառին բացարձակ իմաստովը:

Կը մնայ միայն հիմա մեր այս զըրուածքը քանի մը բառերով համառօտել: Որմիզդ կը ստեղծէ նիւթական աշխարհը իբր միջոց ընկճելու համար Ահրիմանը. այս վերջինը հակասակզմագործութիւն մը կը կատարէ. իր բոլոր ոյժերով կը զինուի յարձակման և կը պարտուի Զրադաշտի առաքինութեամբը: Վերջնոյս սերմէն պիտի ծնին երեք մարգարէներ, որոնց վերջինը՝ Սաստիադ՝ Հոմայի մատուցած պատարագով պիտի կատարէ մեռելոց յարութիւնը: Միևնոյն ժամանակ Ահրիման վերջնականապէս պիտի զլորի դժոխոց յատակը և բոլոր յարուցեալք պիտի ընդունին մագդէական բարի կրօնքը»:

Վերի խօսքերը կատարելապէս կը պարզեն Մագդէական կրօնից մեռելոց յարութեան կամ ընդհանուր վերանորոգութեան եղանակը և միջոցները, բայց դժբախտաբար անյայտ կը մնայ թէ մոգական կրօնի այդ հաւատալիքը սեմակա՞ն ծագում ունի թէ ուրիշ. Դենի մագդէկի պահլաւիկ գիրքերը որոշ բացատրութիւններ կու տան նոյն վարդապետութեան վրայ. քիչ մը ընդարձակ տողեր տուինք մեր այս յօդուածին՝ մագդէկի մեռելոց յարութեան հաւատալիքով պարզած ըլլալու համար հայերէն մեր հրաշակե՛տ բառը, զոր, վերև յայտնի իրանագէտը գեղեցկօրէն ստուգաբանեց, հասկցնելով թէ նոյն բառին իսկական նշանակութիւնն էր վերջին յարութիւնը, մագդէական իմաստով. ըսել է թէ մեր նոյն բառին նախնական և առաջին նշանակութիւնն է՝ մեռելոց վերջին յարութիւն: Ինչպէս ակնարկեցինք, օսկեզըրիշ Եզիշէն ազօտ կերպով կը հասկցնէ բառին նոյն իմաստը. իսկ սքանչելին Եզնիկ բառը բոլորովին զանց կ'ընէ և կու տայ իր հերքումը նոյն հեթանոսական հաւատալեաց. իր խօսքերն են. «Դարձեալ երկ աստուծո՛վ նոցա մանկանացո՛վ իցնև, ինկանի յարութեան ակն զիս՛րոյ ունիցիև, և մանւանդ եր՛նե՛րմսնև յարութեան գոր չե պարս յարութիև համարեյ, այլ չյարութիև: Բայց քի արդարեւ՝ որպէս ասեմն՝ քի որդիև մնաւ, և յՈրմըզդի և ի միւսէ որդոյն լորա ի խորաշիյէ չիր օրև քերամաս լինեյ՝ քի չլեռանիցիև որովհետև միակցաւ ամուսնաւորաց եւ մանկանացուաց ազգ է տնիմ ասուածոց լու-

ցած: Եզնիկ իր այս հերքման առդերուն մէջ չի յիշեր իսկական հրաշակիւր բառը մազ-դէական մեռելոց յարութեան իմաստով. հաւանական է որ նախնիք նոյն բառին հեթանոսական իմաստին պատճառով չը քրիստոնէացուցին և բոլորովին տարամեր-ժուեցաւ նոյն բառին այդ նախնական ի-մաստին յիշատակութիւնը, բայց, ինչպէս վերի առդերէն տեսնուեցաւ, Եզնիկ կը յի-շատակէ հրեք մարդարէներէն առաջինը՝ Խորաշիլը. որ պիտի ծնէր Զրագաշտէն և պիտի շարունակէր անոր գործը: Տարա-կոյս չկայ թէ Եզնիկ կատարելապէս տեղ-եակ էր մազդէականութեան կրօնի հաւա-տալիքներուն և անոր բառագիրութեան. վերագոյն մէջըրերուած իր առդերուն մէջ կը կարգանք երեմիասեան յարութեան խօս-քը. ի՞նչ է այս յարութեան երեքմատեան ըսուած գիրքը. անունը չի տար, ինչպէս չը յիշեց հրաշակիւր բառը: Մազդէական կրօնից գիրքերուն մէջ կը գտնուի Պանման եաշղ անուն գիրք մը, պահպանելն լեզուաւ. որուն անգղիերէն թարգմանութիւնը 1880 ին կատարած է West. սոյն գիրքը Որմիզդի կողմէն Զրագաշտի տրուած մարգարէական յայտնութիւն մ'է, ուր կը պատմուին մազ-դէզն Դենի տառապանքը և ունեցած յաղ-թանակները Զրագաշտի օրէն մինչև ցկա-տարած աշխարհի. հոն կը յիշուին Զրա-գաշտէ վերջ եկող մարգարէները, որոնց առաջինն է Խորաշիլ, ինչպէս կը յիշատա-կէ Եզնիկ, և հոն կը պարզուի մազդէզա-կան կրօնի հանդերձեալ կեանքը և մեռե-լոց յարութիւնը: Պահման եաշղը կը թուի որ Սասանեանց ժամանակ գրի առնուած Զինի յօտուման եասնա վերնագրով գրու-թեան մը համառօտութիւնն է. ան երեք գիրքի կամ գլուխի կը բաժնուի և կրնայ նկատուի մազդէզական կրօնի Յայնուրեան գիրքը. հաւանական է որ Եզնիկ Յարութեան երեմիասեան ըսելով կը հասկնայ այս Պան-ման եաշղ կոչուած պահպանելէն գիրքը, որ թերևս իրեն անձանօթ չէր և ուսումնա-սիրած կրնայ ըլլալ իր հոգակաւոր «Եղծ Ազանդոց» գիրքը գրի առած ժամանակ:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԻՆՈՒՆԻ



ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

Հանութեամբ սեղ կուսանք հետեւեալ մատենախօ-սական ակնարկին, որուն նիւթն է ամենու ծանօթու-թեան մեկուսի եւ սուտեւածուած փայլուն հայ մտքի մը կաշեւոր մէկ երկը: Անոր հեղինակն է Արամ Պէյ Տ'Ապրո Բագրասունցի, բնագրի ողբացեալ Պողոս Փաշա Նուպարի, եւ որդի հանգուցեալ Տիգրան Փաշա Տ'Ապրո Բագրասունցիի, Եզիպոսի երբեմնի արտաքին գործոց նախարարին, որ նոյն ասէ՛ց եղած էր պատուական ազ-գատը մը, եկար ասեմ ասեմապէս Գանիթի Երեսի-ժողովին: Այս գիրքը, որուն մասին յոյժ զմանասական յողումներ հրատարակուած են եւրոպական եւ ամե-րիկեան մամուլին մէջ, մեծ շանտագրութիւն յառաջ բերած է մասնաւորապէս նոր աշխարհի համալսարա-նական օրջանակներէն ներս: — Տիգրան փաշա ակա-նատը միտք մը եղած է, Բագրասունցիի աշխարհին մէջ. իր գաւազը, թէն զաբաղած հայրիկին ապաւորէն, բայց անոր ողին է անճարտ որ կը պանծացնէ, ուրի-թեւս եւ անլի բարձր ոլորտի մը մէջ: Ու ասիկա պզտիկ սփոփանք մը չէ անհասկոյս իմաստից եւ պզտութեանց անսիրտը նկատուած ազգի մը համար, որ այդ զիբին երկասիրողին ցեղն է եղած, եւ է իրօք եւ իրաւամբ:

THE EVOLUTION OF SCIENTIFIC THOUGHT FROM NEWTON TO EINSTEIN, By A. D'ABRO, New York. 1927

ՀԱՆՆՈՒՆԵԼ ԺԻՆԵՆԻ ԱՅՆԵՐԱՅՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈ-ՂԱՐԻՏԱՆ ԳՆԿՈՒՄԸ: Ա. Տ'Ապրո. Նիւ Եորք. 1927

Անգլիերէն լեզուով նորագոյն հրատա-րակութիւն մըն է աս՝ որ կը խօսի վեր-ջին տարիներ գիտական աշխարհին մէջ հոգակ ստացած ամէնէն յանդուզն, և իր հետեանքներով գիտութեան զասական ըմ-բռնումներուն մէջ՝ ամէնէն անակնկալ փոփոխութիւնները պարտադրող վարդա-պետութեան մը վրայ, որ ծանօթ է Այնըշ-քայնի Յարարեւախանութեան Տեսութիւնը ա-նունով:

Եւ եթէ մենք կանգ կ'առնենք այս հրատարակութեան վրայ, ո՛չ միայն անոր համար է որ ան կը խօսի այժմէական ա-մէնէն հետաքրքրի և հրատապ հարցի մը մասին՝ որ երբեք երեան եկած ըլլայ մարդ-կային խորհողութեան մէջ, այլ նաև և մա-նուանդ անոր համար որ պատիւ կը բերէ ան հայ անունին. հեղինակը, Ա. Տ'Ապրո, ըլլալով զաւակը Եզիպոսահայ նախկին պե-տական բարձր ու յայտնի դէմքի մը:

Ա. Տ՛Ապրօ որ թիրևս մեր մէջէն շատերու համար անձանօթ անուն մըն է, իբրև մտաւորական և հեղինակ, կը յայտնուի, իր այդ երկասիրութեան մէջ, լեցուն և բարձրագոյն հմտութեամբ օժտուած գիտնական միտք մը, որ իւրացուցած է գիտական փիլիսոփայութեան ամէնէն բարդ և ամէնէն դժուարիմաց խնդիրներու հասկացողութիւնն ու տարողութիւնը, և մեծագոյն անձնավստահութեամբ նպատակ կը դնէ իրեն ներկայացնել նիւթ մը որ մատչելի է միայն արդի գիտութեան է՛ն բարձր հեղինակութիւններուն:

Մենք, Հայերս, ունեցած ենք քանասիրական, լեզուաքննական, պատմական և այլ ճիւղերու համար շատ արժէքաւոր ներկայացուցիչներ, որոնցմէ մէկ քանիները միջազգային արժէքներ և անուններ են. բայց հինէն ի վեր՝ բարձրագոյն գիտութեան կալուածը օտար մնացած է մեզի համար, իր ներկայացուցած դժուարութիւններուն, և մանաւանդ, մեր պայմաններուն մէջ, պատահութեանց և միջոցներու անբաւականութեան հետեանքով: Այս տեսակէտով Ա. Տ՛Ապրօ, մեզի կը ներկայանայ իբրև մէկը որ հայ մտքին փայլուն ընդունակութիւններուն մէկ նոր երեսը երևան կը բերէ:

Այնչժայնի Յարաբերականութեան տեսութիւնը արդի գիտական մտայնութեան մէջ յառաջ բերաւ այնպիսի ցնցում մը և յեղափոխութիւն մը, որ գիտնական է՛ն մեծ և հեղինակաւոր միտքերն անգամ չփոթեցան, և ծնունդ առաւ այդ տեսութեան շուրջ, թեր ու զէմ յորդ գիտական գրականութիւն մը, որ դեռ սպառած չէ: Այս նիւթին շուրջ կարդացած եմ մէկէ աւելի հատորներ, որոնցմէ — անկեղծ ըլլալու համար — պիտի ըսեմ թէ մեծ բան մը հասկցած չեմ. և այս երկասիրութեան հեղինակը պիտի ներէ ինձի անշուշտ, երբ աւելցնեմ որ իր գիրքն ալ, սահմանափակ մտքիս համար նոր լոյս մը չբերաւ զըժբախտաբար:

Ու զարմանալի չէ աս, վասնզի Այնըժայնի գիւտը հասկնալու համար բարձրագոյն մաթեմատիքի բոլոր նրբութիւններն ու խրթնութիւնները իւրացուցած ըլլալու է մարդս. ինչ որ քիչերու առանձնաշնորհումն է միայն: Բայց բան մը որ կրնամ

ըսել Ա. Տ՛Ապրոյի այս գիրքին համար, անոր ընթերցումը, հակասակ իր անխուսափելի մթութիւններուն որ նիւթին պահանջն են, կարծես թէ խաւարը ծակող ազօտ պայծառութիւն մը հոսեցուց իմ մէջ:

Ա. Տ՛Ապրոյի այս երկասիրութիւնը՝ Այնչժայնի ծանօթ տեսութիւնը կարելի պարզութեամբ ներկայացնելու փորձ մը չէ լոկ, այլ աւելի գիտապատմական փորձ մը, ջանալով պատկերացնել գիտական մտածողութեան յեղումը նեւտոնէ մինչև Այնչժայն. նեւտոնէ՛ որ կրցաւ, իբր փորձագէտ գիտուն և հեղինակաւոր մաթեմատիքագէտ, մտքի իր խիզախ սաւառնումով, տալ մեզի տիեզերքի մեքենականութեան ընդհանուր կարգին և պայմանաւորումներուն մաթեմատիքական տարազը (formule), երկրի վրայ մարմինի մը անկումին կապելով տիեզերական մարմիններու իրարու հետ ունեցած յարաբերութիւնը և շարժումը:

Նեւտոնէ առաջ, գիտութիւնը դեռ գոյութիւն չունէր, այնպէս ինչպէս կ'ըմբռնուի այսօր: Իրմէ առաջ, գիտութիւնը, իրարու հետ անկապակից և անյարիր իրողութիւններու և կրեոյթներու շփոթ ու խառնակ գումարում մըն էր: Մեքենական այդ երեւոյթներու և իրողութիւններու բացատրութիւնը կապուած չէր՝ ընդհ. և ամէն մասնաւոր պարագայ իր մէջ բովանդակող մաթեմատիքական համայնական տարազի մը: Այս գիւտին փառքը պիտի պատկանէր նեւտոնի: Կիւտ մը որ, հակառակ արդի ըմբռնումներու համաձայն՝ իր թերութիւններուն և անբաւականութեանը, իր արդիւնաւորութիւնը ունեցաւ: Ասոր ամենէն փայլուն ապացոյցը և՛զաւ Արևգակնային դրութեան մէջ նեպտուն մոլորակին գիւտը, և՛վերիէի միջոցաւ, որ դասական գիտութեան մեքենական օրէնքներու մաթեմատիքական հաւասարութիւններու հիման վրայ, Ուրանոս մոլորակէն անդին, որոշ մեծութեամբ և հեռաւորութեամբ մոլորակի մը գոյութեան պէտքը կը զգացնէր, բացատրելու համար նոյն օրէնքներու հիման վրայ, Ուրանոս մոլորակին շարժումներու անկանոնութիւնները: Այդ փնտառած մոլորակը տեսնուեցաւ վերջապէս. նեւտոնի մաթեմատիքական տարազը իր ստուգումը կ'ընդունէր

այդ գիւտով բնութեան կարգաւորութիւնը բացատրելու իր ճիգին մէջ:

Սակայն գոտական գիտութիւնը, իր բոլոր փորձուած արդիւնաւորութեամբ, անդօր կը մնար միակ մաթեմատիքական տարրով մը մէջ բովանդակելու բնական բոլոր ուժերու յառաջ բերած շարժումները և փոփոխութիւնները, այսպէս էին լոյսի, տաքութեան, էլիքաբաշտման և հիւլէական ուժերը, որոնք չէին բացատրուիր գոտական գիտութեան նշանաւոր հանդիսացած այդ տարազով:

Այս թերին պիտի գար լրացնել Այնշթայնի Յարաբերականութեան տեսութիւնը, տիեզերքի մէջ գոյութիւն ունեցող բովանդակ մեքենական գործունէութիւններն ու խաղերը միակ և աւելի ընդհ. մաթեմատիքական տարրով մը կապելով:

Գիտութիւնը այս կերպով կ'ընդարձակէր իր հորիզոնը, տիեզերքի նիւթական կազմութեան հասկացողութեանը խոշոր ստատում մը ընելով, Այնշթայնի հանճարեղ ընդհանրացումով:

Այնշթայնի այս տեսութիւնը կուգար վեր ի վայր շրջել մեր սովորական ըմբռնումները նիւթի, միջոցի, ժամանակի նրման յղացումներու (conception) մասին:

Գիտութեան մէջ կատարուած այս գիւտերու և յեղումներու պատմութիւնը և բացատրութիւնն է որ կուտայ Ա. Տ'Ապրո իր այս ընդարձակ և հմտալից երկասիրութեան մէջ, ջանալով գաղափար մը տալ բնական գիտութեանց կալուածին մէջ տեղի ունեցած այս մեծ ու հրաշալի զարգացումի մասին: Գծուարին աշխատանք մը արդարեւ, երբ հեղինակը ժողովրդային ընթերցումի սահմանուած հատոր մըն է որ կը փափաքի հրապարակ գնել, քանի որ իր շօշափած հարցերը անմատչելի կը մընան հասարակ ժողովուրդի և նոյնիսկ քուէճական ընթացաւարաններու հասկացողութենէն:

Հակառակ ասոր, Ա. Տ'Ապրո որ կը թուի իր նիւթը լիովին մարտած ըլլալ, իր բոլոր խորութեան և մաթեմատիքի խրթնութիւններուն մէջ, յաջողած է ընտանի և մատչելի փորձառական լուսարանութիւններով, հնարաւոր սահմանին մէջ, պարզել իր նիւթը և մեծ չափով հասկնա-

լի դարձնել զայն, նոյնիսկ պահանջուած պատրաստութիւնը չունեցող միտքերու համար, և ասիկա իր գիրքին մեծագոյն առաւելութիւնը կը կազմէ:

Ինքը խուսափած է Այնշթայնի տեսութիւնը ներկայացնելէ գիտական ամենախրթին տարազներու շրջանակին մէջ. իր նպատակը եղած է լոկ տալ այդ տեսութեան էութիւնը, տարբերը և հիմունքը. ինչ որ նշանակելի արժանիք մըն է հեղինակին համար, որովհետեւ այս կարգի նիւթերու ներկայացումին մէջ, զանոնք խորապէս ճանչցող և օւսումնասիրողներն են որ կրնան պարզել զանոնք, մերկացնելով իրենց մշուշներէն, առանց հարցին էութեան վնասելու:

Ա. Տ'Ապրոյի գիրքը ստուար ու հոյակապ հատոր մըն է, գեղեցիկ ու խնամեալ տպագրութեամբ. և շատ պարզ ու յստակ անգլիերէնով մը. 544 էջեր: Ունի կարճ Յառաջաբան մը, ներածութիւն մը, և չորս մասեր. 40 գլուխներու բաժնուած, կը վերջանայ ասոնցմէ զատ չորս գլուխներու բաժնուած յաւելուածով մը:

Գիտութեան, և փիլիսոփայութեան՝ որ ինքնին գիտութեան տուիքներու վրայ կը հիմնուի՝ բարձրագոյն ոլորտներու մէջ թեւածելէ համ առնող և յամառ համբերութիւն ունեցող միտքերու համար ընթերցումի արժանի հատոր մըն է Ա. Տ'Ապրոյի այս երկասիրութիւնը, ծանր ծանր կարգալու և մտածումին բոլոր ոյժերը լաբելու պայմանով: Ծանր և յոգնեցուցիչ ընթերցում մը արդարեւ, որ սակայն իր հաճոյքը ունի, մարդկային մտքին առջև բանալով տիեզերքի խորհրդաւոր և բանական կարգաւորութեան և գոյացութեան այլապէս գործունէութեան նրբութիւնները, որով մարդկային միտքը, կարծես, իր ուժին գիտակցութիւնը կ'ունենայ և կատարած տաժանելի յաղթանակներու ներքին գոհունակութեամբը կ'ուռի հպարտօրէն:

Երուսաղիմ Գ. ՄԽԱԼԵԱՆ



ԴԻԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱՎՈՒԱՅ

ԺԱ

Մարտիրոս Բանանայ Քեօժիւրենեան Կ. Պոլսէն՝ առ Եղիազար Այնթապցիի՝ ի Բերիա(*) :

Գերարժիւի և պայծառ ջանքիդ անխրայ, գերագոյն և գերապատիւ շնորհալի աջիդ գերակայ, գերահռչակ և գերազարդ յաջորդ Արքայն Յակոբայ վիճակիս Հայկայ և մաքրազըլարթ գարշապարիդ վեհակայ՝ Տեառն Եղիազարու աստուածարեալ հայրապետի սրբոյ, երես զգեառնով եզեալ և Ժուներ առ ի խոնարհ զգեանի մածեալ, ի բացեալ վայրէ իբր առաջի մեծութեանդ արտասուադէմ և արտասուածոր աշօք սրտի փղծանաց և հոգւոյս տապոյ կարօտանաց անհուն տագնապիւ կարի իսկ թաւկացեալս ի տես քոյնիամեծ անձինդ, ես ստրուկ ծառայս քո, անուամբ և եթ էրէց կոչեցեալս՝ Մարտիրոս յաւէտ սիրով վառեալս տարփմամբ, և նարդեանս խաւարամածս շիջեալ և անտեսացեալ ի պէս պէս լլկանաց, ներքին և արտաքին կրից խըղխայթեալս և և ի կսկծանաց զիպուածոց բախտից եղանակիս ի ծերութիւնս թողեալ յԱստուծոյ, մինչ զի մաշեալ և լուծեալ ամենայնիւ, զի զոր ոչ յիշէ Աստուած՝ մեր-

(*) Եղիազար Այնթապցի մտադրած էր օսմանեան գաւառներ ելմիամբն կարողիկոսութենէն բաժնել եւ կարողիկոսանալով՝ երեսուղէմի մէջ հակարտ հայապետութիւն մը ստեղծել: Ան իր այս խորհուրդը 1663ին Սուրբ Գլխաղբի մատուռին մէջ խոստովանաբար կը յայտնէ Սիսի Խաչատուր կարողիկոսին (Մինսէրնի), ու կը հասնողէ զայն որ այ իրեն կարողիկոսակն օժուար Բերիոյ մէջ, Տարի մը վերջ, 1664ին, իր այս նպատակը իրագործելու համար Եղիազար կ'երթայ Բերիա: Երբ այս գաղտնի խորհուրդը կ'իմացուի Պոլսոյ մէջ, խելանա ազգայիններ, որոնց մէջ էր նաեւ Երեմիա չէլէպի Քեօժիւրենեան, ժողով կը գումարեն ու կը յորդորեն Խաչատուր կարողիկոսը, որ ինչ առայ Պոլսի հասած էր երեսուղէմէն, չորսուարել Եղիազարի տուած իր խոստումը, ու անմիջապէս Երեմիա չէլէպի կը գրկեն Բերիա Եղիազարին մօտ, որ յորդորէ զայն ետ կենալ իր այդ ճարտաղէպ ու վնասակար խորհուրդէն: Այս առիթով Երեմիա չէլէպիի հայրը՝ Մարտիրոս Բանանայ Քեօժիւրենեան կը գրէ Եղիազար Այնթապցիին իր որդւոյն մասին այս յանձնարարական նամակը, որ նոյն ասեան շանկեան տեղեկութիւններ կը պարտեակէ ժամանակին անցեալէն վրայօք, նամակին խմբագրողը, ինչպէս ունէն բացայայտ կ'երեւի, է նոյն ինքն Երեմիա չէլէպի Քեօժիւրենեանը:

Ժին ի նմանէ ըստ Դաւթի, յոքն առաւել և վասն քո հաշեալս, զի անմխիթարս թողեր բնաւին, թէպէտ և զոյզն ինչ երեւցուցանես զնշոյս բնամած և անխարդախ սիրոյն, զոր անդուստ կուտայ յոգւոջ մերում անսպասապէս: Բայց վասն պատահանց և կրիցդ առ մեզ իմացելոյ՝ առաւել սուզիմ ի խորս և տառապիմ յանդունդս. զի ընդէ՞ր այդ քեզ մարթացաւ և ո՛րպէս այդ յոքնիմաստիդ և կորովախոհիդ դէպեղե, եթէ քանի՛ տանջեալ մաշես զկեանս քո անխնայարար: Ահա՛ խաղուին այսու ամենայնիւ առաւել քան զքոյդ մաշէ, և ի հողի ցաւեցուցանէ: Բայց արդ զի՞նչ ևս շահիցեմ, զի խնդրեմ և ոչ հասանեմ, տղերսեմ և ոչ տեսանեմ, արպիմ և ոչ ինչ օգտիմ, փութեմ և ոչ գտանեմ, ճեպիմ և անսփոփ յամենայնէ զատարկացեալ մընամ, և էսկի մէսէլովն Դաւթի զիս խաբել կարծեմ՝ թէ ո՛վ տայր ինձ թեո աղաւնոյ: Իսկ ի սոյն մտաբերութեանն միտելոյ տես աստանօր զտագնապին բազմութիւն և ալեացն ամբոխումն, զհրոյն բորբոքումն և զվշտին թանձրութիւնն, զտանջանակըրութեան խտութիւն և զախտին յոլովումն, յորժամ լըւայ՝ թէ եկեցես արդ: Ի քեզ յանձնեմ զգատաստանն. իմ գերեխայն կօմիկ ո՛րպէս թողում և զանառակ Կէտրզն որո՞յ յանձն առնեմ, զպակասաւորն երիւնեկ(*) ո՛րպէս յեսս ընկրկեմ, և որ զայն՝ զայսն յաչաց կորուսանեմ, զի վրան նոցին տառապիցաւ, որ պահէրն ի ջերմութենէ և սայվանն ի ծրւէնս հերձաւ, զի ծածկեր ի ցրտոյն, և անդառնալին ճանապարհ յերկարեցաւ և ի հող լուծաւ՝ սրգալից զտունն արարեալ. պակասեցան որդիքն ի մօրէն և անախրացան ի գորովոյ ծնողացն(**): Թողից զմանկունն պատճառ, և թէ զու որ այսքան աշխատուորս զոլով մինչև ցայժմ ի բիրտ ազգէս զանկատաւոր մնաս, ես մին էրէցս զի՞նչ շահիցիմ ի չուզելոյս կամ թէ ի մնալոյս, եթէ ոչ՝ այսուհեաւ ափառեալն կենցաղոյս զճա-

(*) Ինչպէս այս տեղեկէն կ'երեւի՝ Տէր Մարտիրոս Քեօժիւրենեան, Երեմիա չէլէպիէն զատ, ունէր նաեւ երկու մանչ եւ մէկ աղջիկ գաւակներ. Կոմիկ (այսպէս կոչուած Բանանայ) որ ինք տրեւեակն էր նամակը գրում տարին, եւ Գեորգ եւ Երիւնէկ: Ծ. 2.
 (**). Ակնարկութիւն այդ տեղեկէն դեռ նոր վախճանած իր երիցունիին: Ծ. 2.

բումն է և յոփին(?) յաւիտենից սպասեցից և կոչողին ակնկալայց: Ձի՞նչ շահեցաք մինչև ցայժմ եռագնաց, և որ ի չորրորդ ժամանակի ձմերոն զի՞նչ յարզիցիմք, և թէ ոչ բաւական արժանիս տեսեալ լինիցի զմեզ կտոր մի կտաւոյ: Բայց հայցեմ ի բնամած զթոյ քո և յանդատին գորովոյդ, զի ի սուրբ և ի զերեզմանաց մաղթանաց առ Բարձրեալն մատուցես վասն մանուաց մերոց, որպէս զի զգաստացին յարբուն հասակի ժամանել, զի և մեք սփոփութիւն ի նոցունց եեթ զայն առեալ: հոգացեալ պիտոյս նոցա: Յայնժամ պարտական եղէց հոգւով ի մահ և ի կեանս ի գրունս քո ծառայութեան: Բայց աւտսիկ ի սոյն սէր տարփացեալ և քո սիրուդ ոչ ժուժեալ, փոխանակ իմ առաքելի առ սրբութիւնդ գորդեակն իմ և զծառայ քո, զանդրանիկն իմ և զկրսերն քո, զպատանեակն իմ և զհոսակն քո, զանձնական իմ և զխնդրելին քո, զանձնածինն իմ և զհոգեծինն քո, զլոյս աչացդ իմ և զսիրելին քո, ըզհոգւոյս հոգիդ իմ և զփարեւին քո, և և զորդիդ իսկ ըստ հոգւոյ, զոր սնուցեր հաւատով, զարգացուցեր յօստով, զարդարեցեր սիրով Աստուած Սուրբ Հոգւոյն և մարդացեալ ի ներքոյ ամենայն առաքիւնութեանց հոգւոյ և մարմնոյ ի լրումն կատարնութեան բարեաց գործոց ճանաչելոյ աշխարհի՛ զգա: Եթէ ի քէն պատուաստեցաւ իմաստն, ի քէն վառեցաւ ճրագն հրաշակեալ, ի քէն շինեցաւ ոսկէզօծ յարկն հանգստեան սրտի համբաւի, ի քէն վաշիւշացաւ զարդն ուշիմութեան, քանզի զոր արդ ընկալցիս ընծայս ի քեզ՝ գքոյս ի քոյոց մատուցեալ և որպէս վայել է քոյլնամեծ զթութեան հայրութեանդ, այնպէս խնամեցես: Ձի ահա էառ զունչն իմ և ել ի ճանապարհ, խլեալ ի բաց զհոգի իմ և ընդ իւր տանի, կորզեալ զկենդանութիւն իմ և արար կիսամահ, քողեալ զլոյս աչացս և պաշար զայն առնէ, զյոյս կենաց իմոց երարձ և ծածկոց զայն կամի, զուրախութիւն վերածեաց և զգեստ զայն ազանի: Արդ, ո՞վ Տէր իմ, ազաչեմ զքեզ՝ մի՛ սրտմտիլ բանիցս ազաւաղելոյ, զի յուրովեաց զցաւ իմ և բազմոցոյց զտապ իմ, զի ո՞վ ոք կորոյս մեծութիւն և ոչ աշխարհաց, ո՞վ ոք զլորեցաւ և ոչ հեծեծեաց, ո՞վ ոք ի սիրելոյն մերժեցաւ և ոչ

եւաց ըստ նարեկացւոյն, և որ ի կարգին: Վերստին կողկողիմ, Տէ՛ր իմ, զի ոչ ունիմ ինչ ասել, այլ թէ զկեանս իմ ի քեզ յանձին և ասեմ ըստ Դաւթի: Աստուած, զա՛րձ, հայեաց և տես, այց արա՛ այգւոյս այսմիկ և դարման տա՛ր սմա, զոր տնկեաց աջ քո: Եւ այսու լռեցից ի բազում մաղթելոյ, զի ահա յայտնեցան ի բազում սրտից խորհուրդք, և լացից անմխիթար, զի կտրեալ սառուցաւ երակունք զովացման սրտի իմոյ: Արդ՝ արագապէս հասցե՛ս մխիթարութիւն, փութապէս շիջուցես զտապ բոցոյ այրեցման լեարդիս, շտապով ոռոգեցես զծարուս, վաղվաղակի հաստատեցես զտառապեալ անձինս ոգւոյս, ճեպով կազուրեցես զգալարեալ աղիս և աւետիս մատուցես՝ թէ ահա՛ փտեալ ձերունիդ նորոգեսցի, իբրև զարձուի արիասցի, ծայրացեալդ մատաղեսցի, խղիւսայթեալդ հաստատեցի, կոծեալդ սփոփեսցի, ախտացեալդ բուժեսցի, տըրտմեալդ ցնծութեամբ զուարճացի: Բերկեա, Մարտիրո՛ս էրէց, զի ահա որդեակն քո և իմս Երեմիայս ժամանեալ եկն առ իսկնաս, բերելով զսէր քո առ իս՛ լցեալ խնդութեամբ և կայ ի պատուի իմում և ի փառս իմ ճեմեալ պճնի: Մի՛ հոգացես բնաւին: Բա՛րձ զկուպան, սրբեա՛ զարտօսր յաչաց քոց իսկովին և խնդութեամբ ծաղկեա՛ զկերպարանս քո ի մէջ բազմամբոխ ժողովոյդ, զի ասիցեն՝ թէ Տէր Աստուած իցէ ընդ նոսա:

Ո՞վ Տէր իմ, շնորհեա՛ զպարտիս իմ այսքան ըզձանացս արտաբերումն, և եթէ գտի շնորհս առաջի քո ծածկեալ խորհրդոյն, զոր արարեր ընդ Խաչատուր կաթուղիկոսին, որում փոքր ի շատէ տեղեկացաք, ցնծացաք ի յովի և ուրախացաք ի մարմնի վասն խորհրդեանդ այդ ազգմամբն Աստուծոյ և ոչ ի քէն: զէրա հաւն Թութունձին(*) և լաշկերքն կամին զքաղաքս ի ներքոյ ծանր լծոյ և պարտուց արկանել, և չունինք հոգարարձու, որ զքրիստոնեայքն հոգայ և զնոցա խիղճն ի միտածէ, բաց ի հրամանուցէդ: Եւ սաստիւ զիւր մի ուղարկես քաղաքիս այն քաղաքավարիչներուն, որ լուռ կենան: Եւ եթէ

(*) Յովնանէն Թիւրիսնի, որ երկիցս եղաւ պատրիարք Կ. Պոլսի՝ 1663-1664 եւ 1665-1667: Ծ. Հ.

հուն ասես՝ նորա միտքն այս է, թէ մէկ մի ի մերայոց նստի, թո՛ղ քաղաքս աւելի. և դու լինաս պարտական. և զայլ մանր մասնարար Սաչատուր կաթուղիկոսն մի ըստ միտքէ բերանով պատմէ հրամանացոյ: Այլ խորհեա՛ և հոգս մեծ արա՛ զաթուղ, յոր կոչեցար՝ թէ որո՛վ հնարիւք հնացուցանես զչէնդ. ահա՛ մարդ չի մնաց, ո՛վ հոգայ և ցաւի, զի երթեալ զաղարեսցես ի տեղիդ իբրև ջահ ի վերայ աշտանակի, մխիթարելով զեկեալս առ քեզ, որպէս սովորն ես: Այլ և ի վերայ այսց, ո՛վ Տէր իմ, և զայս լու՛ւր, զի ահա Յովսէփ վարդապետն ևս այնպէս հարկաւոր բան չունի ի տեղս, որ քեզ օգուտ և տանս դորձ արտացէ. արդ եթէ զգա առաքեացես յաշխարհն թրակայ կամ յիզմիրոյ մինչ Ղալսէրի, կամ ի Լեհաց տուն, զի երթեալ նըւիրակեսցէ, յոյժ բարւոք լինի. զի ահա տեսանեմք որ յաջողակ մարդ մի է և ձեռացն դորձ յառաջ գայ: Ահա՛ այնքան փողոյ այլ թափեցար և սրացաւ նըւիրակ այլ չունիս և եղողքն մինչև ցայժմ բանի մի այլ չբերին ի պահամ (?). լինի թէ սա մէկ օգուտ և շահ մի անէ և լաւ ծառայութիւն մեծանձնութեանդ և սուրբ տանն: Ահա՛ ես ինքնին երաշխաս որ ամենայն պարկեշտութեան սորա. այս մինն թո՛ղ վասն իմ առաքեա և աղօթեսցուք, միթէ Աստուած իւրն օգնական լիցի. և զով կամիս առաքեա ի Պուրսա, բայց թէ զներսէս եպիսկոպոսն առաքես, հետ քաղաքացոցն լաւ վարի: Ողջ լի՛ր աստուածային շնորհիւն ի պարձանս ամենայն հաստանեաց:

Եւ արդ ի սոյն ոճ և յիզձ մեծու փափագանօք ամենայն բարեկամք ողջունիւ երկրպագութիւն մատուցանեն զարշապարիդ, ընկալցիս զգրեալս իմ, աղաչե՛մ: Եւ զմեզ հարցանեա՛ կամք ի մերձ Սարգիս վարդապետին(*), ոչ թէ վասն փառասիրութեան և կամ ի մարդկանէ փաստ որսալոյ, սակայն ծածկագիտին յայտնի է, որ զինքն շահելու և կառավարելոյ յաղաղաւ. քան զի հրամանուցդ հարազատ որդի է, մանաւանդ օրինաց և կանոնաց ջատագով և վրէժխնդիր է. զի յորժամ սիրոյ և մխի-

թարանաց զիրդ ընթերցաւ, ի նոյն ժամայն ուխտու և երգամօր խոստացաւ՝ թէ զոր ինչ էֆէնտու կամք և խորհուրդն է, այնպէս վարիմ: Վասն որոյ երես ի զեանի եղեալ թախանձանօք խնդրեմ ի Տեսանէդ, որ զմեր աղերսանքն անտես չառնես. երբեմն երբեմն եթէ յատուկ գրիւ և եթէ հասարակաց զինքն մխիթարես, զսիրոյն օրհնութիւն և թշնամոյն սաստ, և պատիւ առցես, որ գնան զաղարին ի չարութենէն, զի այսքան արշաւել և ձեմել Արեւելցոց բաւական է. այսուհետ չեմք կարեր տեղի. զմեր քաշածն ի նոցանէ Սաչատուր կաթուղիկոսէն տեղեկացիր: Թէպէտ քաղաքս անաէր և առանց հովիւ չի լինար, բայց զիմ կարճամիտ խելօքս և ապտալ դունովս՝ ի սորանէ ի դատ լաւ մարդ չի լինար, զիրա մեր խօլին խօլայ և մեղի կարի օժանդակ է, զի որպէս ի գրի իւրում արձանացուցեալ ես, մէկ մի լինայ, որ մինչև ի մահ տիրէ, զի մի՛ այլ և այլս փոփոխելով ի ներքոյ պարտուց անկանին: Եւ խնդրեմ զայս միտս ի սրբաւեղ և ի խորհրդեանդ չի որոշես, որ քաղաքիս բազմամորս ժողովուրդն զքեզ օրհնող և վասն կենաց քոց աղօթող լինին, և դու վարձս ի Քրիստոսէ ընկալցիս: — Թվին ՌՃԺԿ (= 1664) և սեպտեմբերի ԺԿ. օրն չորեքշաբթի և յինն ժամուն, ի յԱպու Տաւութի քովս. հրամանուցդ սէլում ու քէլում կու մատուցանէ և հրամանուցդ հանապաղ զբարեկործութիւնդ կու պատմէ ի լսելիս ամենեցուն:

Հրատ.՝ Մ. Ե. Ն.

ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՕՍՔ

Երբ կեղծիք արդարանալի բաւ մը չե՛ սկարիւ համար, սեղի անարդարանալի և գորտարիւ համար, որ սկարը խարելոյ զայն իր կորուսիւն կ'առաջնորդի:

*

Նենգաւոր մարդսմանուրեան շողովներուն անձնատու ըլլալ՝ քոյն խմել և ոսկեղեն բաժակի:

*

Չանգեի հանոյանայ, բայց յիշեցիք թե շոյրորքերը խարել է:

(*) Սարգիս Թէֆրեազցի՝ եկիցս պատրիարք Կ. Պոլսի, 1664-1665 եւ 1667-1670: Ծ. 2.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԶԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԶՈՐՍ ԱԲԵՂԱՆԵՐՈՒ

Օգոստոս Լօթնի կիրակին, Վարդա-
 վառ կամ Տօն Պայծառակերպութեան՝ ըստ
 Հին Տոմարի, հոգեոր խրախճանքի կրկը-
 նապէս բերկրալից օր մը եղաւ Ս. Աթո-
 սոյս համար: Այդ օրը, քահանայական
 աստիճան և վեղարի օրհնութիւն ստացան
 մեր Ընծայարանի բարձրագոյն կարգի չորս
 սարկաւազ սաները, Եղիազար, Սիմէոն,
 Յակոբ և Ղազարոս, որոնք կանոնաւոր
 յաջողութեամբ աւարտած ըլլալով Հաս-
 տատութեանս կրօնական և եկեղեցագի-
 տական ուսմանց ուխտամեայ դասընթացքը,
 և իրենց կեանքովն ու կրթութեամբը ար-
 ժանացած ըլլալով գնահատութեան, իրա-
 ւունք ստացած էին այս շնորհարաշխու-
 թեան:

Չեոնագրողն էր Ամեն. Սրբազան Պա-
 տրիարք Հայրը, իսկ խարտաւիչակ, Լու-
 սարարապետ Մեսրոպ Սրբազան: Ընծայ-
 եալները, երկու շարաթներ տասջ, յատե-
 նի Տնօրէն ժողովոյ իրենց ինքնակամ յօ-
 ժարութիւնը յայանած ըլլալով ընդգրկելու
 կուսակրօն եկեղեցականութեան լուծը, և
 անձնութեամբ ծառայելու ազգին, ե-
 կեղեցիին և այս նուիրական Տան, իրրեւ
 միարանները անոր, քանի մը օր յետոյ
 այդ մասք իրենց ուխտալիր յանձնառա-
 գրիւր մատուցած էին նորին Ամենապա-
 տուութեան, որ օրհնութեամբ և քաջախ-
 բական սիրոյ քաղցրութեամբ ընդունած
 էր զիրենք:

Կ Ո Չ Ո Ւ Մ

Օգոստոս վեցի շաբաթ օրը, տօն Տա-
 պանակի Հնոյ Ուխտին, տեղական ինքնա-
 յատուկ սովորութեամբ, Սրբոց Յակոբեանց
 մայր տաճարին մէջ կը կատարուի նաև
 տօն Տեառնեղբայր Յակովբոս առաքեալին,
 քրիստոնէական նորակազմ եկեղեցւոյ մէջ
 Հին Ուխտի Տնտեսութեան ամենէն նա-
 խանձախնդիր պաշտպանողին, որ, կ'ա-
 ւանդուի թէ այդ օրը մատուցած է իր ա-
 ռաջին պատարագը այն նուիրական տե-

ղոցն վրայ ուր ամփոփուած են իր մար-
 մնոյն նշխարները, և որուն վրայ կը բար-
 ձրանան այժմ՝ իր և իր անուանակից Զե-
 բեղեան Գլխալիր առաքեալին անուննե-
 բուն նուիրուած փառապանծ Տաճարին
 հրաշակերտ սեղանն ու խաչկալը: Երէկ Ե-
 բեկոյին, այս առթիւ, նախատօնակ եղաւ
 Ս. Էջմիածին եկեղեցւոյ մէջ. այսօր Ս. Պա-
 տարագ մատուցուեցաւ նոյն սրբավայրին
 մէջ, ժամարարութեամբ Տ. Հայկազուն
 Վարդապետի. իսկ երեկոյին հանդիսաւոր
 և Հրաշափառ ոտով Ս. Պատրիարքը առաջ-
 նորդուեցաւ ի Ս. Յակոբ:

Սորհրդաւոր զուգոգիպութեամբ մըն
 էր, այսպէս, որ Ս. Աթոսոյ հիմնադրին յի-
 շատակին փառաւորման օրը տեղի կ'ունե-
 նար իր հոգեոր սերունդին վերջահաս դա-
 ւակներուն կ'չուսմը՝ ի ծառայութիւն իր
 սուրբ Տան. ու մինչ մասնաւոր նախատօ-
 նակի պահուն, որ կատարուեցաւ Ալլաղիւր-
 պութեան բուն նախատօնէն յետոյ, Ս.
 Յակովբայ ուխտի մանկունք և միարանք,
 հայրապետական զգեստաւորութեամբ սա-
 բասուած առաքելական Աթոսին առջևն
 ու շուրջը շարիչար գասաւորուած, հոգե-
 անդն կ'երկէին «Օրհնեցէք զՏէր յօրհ-
 նութիւն ի նոր, քանզի ծագեաց մեզ եղ-
 ջիւր փրկութեան ի տանէ Դաւթի...» և
 յետոյ՝ «Գաւազան ծաղկեալ յարմատոյն
 Յեասեայ...», արմատէն զէպի ծաղիկները
 բարձրացած կենդանութեան բուրումն էր
 կարծես որ այրուող կնդրուկներու ամպին
 մէջէն կը խնկէր սրբավայրն ամբողջ, նոյն
 ատեն ոգևորելով ամէնքը:

Վայրկեան մը ետքը սկսած է արարո-
 զութիւնը: Չորս ընծայեալները ծնկաչոք
 գնացքով ճեղքելով ժողովուրդին բազմու-
 թիւնը, կը յառաջանան զէպի սեղանին
 դասը, ուր, վեղարներով շուրջանակի պա-
 րըսպուած վեհափայլի մը մէջ կարծես, ա-
 նոնց կը սպասէ եկեղեցւոյ իշխանութիւնը,
 լսելու համար իրենց հաւատքին և դաւա-
 նութեան խոստովանութիւնը:— Երբ ձեռ-
 նադրողը կը հարցնէ և ուխտեալները կը

պատասխանեն, հետզհետէ, իրրև խորհրդա-
 դասքող շարժապատկերի մը մէջէն, ամե-
 նուն երևակայութեան առջևէն կ'անցնին,
 քրիստոնէական մտածումին սրբութիւնը
 կերտող մեծ խորհողներուն զէմքերը, մին
 քան զմիւսը լուսափայլ և անդորրաւէտ,
 մինչև որ քառեակ մեղմ ձայներուն զու-
 գորդուած դռնակութիւնը երգի մը քաղ-
 ցրութեամբ պատրիարքական աթոռին առ-
 ջևե կը ծաւալէ «Սոստոլանիմք եւ հա-
 շատամք»ը, Հայաստանեայց դաւանու-
 թեան Տաթևեան բանաձևումը, յստակ եւ
 մաքուր, ինչպէս բարձր ծործորներէ մը-
 որնչաձայն գահավիժելէ վերջ զայար ա-
 փունքներու մէջէն հանդարտ սահանքով
 անցնող խաղաղ առուակը:

Հ Ս Կ Ո Ւ Մ

Իրիկուէնը իջած էր արդէն, երբ ամէն-
 քը, ժողովուրդ և կղեր, մեկնեը էին ի-
 բրենց գիշերասկիզբի հանգիստին: Երկու
 ժամ ետքը, գիշերուան առաջին պահուն,
 հոն են դարձեալ ամէնքը, հիմակ աւելի
 հոծ բազմութեամբ: Աւագ խորանին առ-
 ջևե, կանթեղները, վար՝ մինչև բեմին մա-
 կերեսթը քաշուած, կարծես ազօթքի են
 խոնարհած Ս. Կոստին պատկերին հանդէպ,
 հազիւ մինչև անոր թոքերը հասցնելով սա-
 կայն իրենց պլպլացող լոյսին նշոյլները,
 կարմիր և կապոյտ պակիրներու շրթունք-
 ներէն զէպի վեր սրսկուած: Գլխադիրի մա-
 տուռին դրան առջև կը պսպղայ քթթող
 պատրոյզի մը բոցը, բացկփիկ նայուածքի
 մը պատկերը շինելով համատարած մու-
 թին մէջ: Փոխասացուած սաղմոսի մը ըս-
 պառումին՝ յանկարծ վեղարներու շարքը
 կը ստուերագծուի խաւարին մէջ՝ դասին
 երկայնքն ի վեր. հատկուէն բամբ ձայն մը
 կը խղէ լուսթիւնը. «եկեացէ, Տէր, ի վե-
 րայ մեր ողորմութիւն քո, և բան փրկու-
 թեան քո պահեսցէ զանձինս մեր ի մե-
 զաց...», և խմբերը կը շարունակուի,
 միապազազ ներդաշնակութեան մը կշա-
 ւոր էլեէջներով: Մեղքին կուրցնող տուայ-
 տանքներուն մէջէն ճշող հոգին է, որ փր-
 կութեան լոյսը կը կանչէ իր շուարած ճա-
 կատագրին վրայ: Աւելի յետոյ, նոյն ըզ-
 գացումն է որ, այս անգամ թաւ ձայնով
 մը, որուն զէմ կը բռնէ ժողովուրդին հա-

ւաքական հեքը, նարեկեան ողբին աղա-
 դակովը թունդ կը հանէ սիրտերը. «...
 Անխարդախ արասցես դքս շնորհեալ շունչ
 մարմնոյս, կացուցես շրջափակ զպար զօ-
 րոյդ երկնայնոյ, կարգեցես ի դիմի ընդ-
 գէմ դիւացն դասու...»: Կճատի մը լոյ-
 սէն՝ զոր ժառանգուոր մը ուրիշին կը փո-
 խանցէ, ամենուն նայուածքին առջև կ'ու-
 բուազծուին յանկարծ չորս ընծայեալնե-
 րը. զլխահակ՝ բեմին վրայ դրուած աւե-
 տարաններու առջև: Ծարունակուող ազօթ-
 քի և օրհնեղներու միջոցին, անոնց հեա
 է այլևս ամենուն սիրտը. անոնց մտածու-
 մովն է որ ամէնքը կը մեկնին ի խաղաղու-
 թիւն, երբ Ս. Պատրիարքը արձակման վեր-
 ջին օրհնութիւնը կը խաչակնքէ ժողո-
 վուրդին վրայ:

Չ Ե Ռ Ն Ա Կ Ի Ռ Ի Թ Ի Ի Ն

Կանուխ, արշալոյսէն առաջ, սկսած է
 կիրակիի գիշերային և տոաւօտեան պուշ-
 տամունքը. Ս. Պատրիարքը, իրրև օրուան
 պատարագիչը, ինք օրհնած է ժամը, «Նը-
 բաժարիմքն յետոյ Վեղալոյն արատա-
 նելով հրապարակաւ: Այլակերպութեան
 տաղուարի խորհուրդը մեծազայելուչ վե-
 հութեամբ կը պաշտուի բովանդակ միա-
 բաններուն և աշակերտներուն մասնակցու-
 թեամբ: Ս. Պատարագին սկիզբը լիցուած
 է Մայր-Տաճարը: Օրուան ճաշու շարա-
 կանէն յետոյ. «Ուրախացիր, պսակ կու-
 սից», որ մեր հոգեւոր երգերուն մէջ իմաս-
 տով և եղանակով ամենէն զեղեցիկներէն
 մին է, Սաղմոսի փոխերգը ազգանշան կու-
 տայ ձեռնադրութեան խորհուրդի սկզբնու-
 տուման: Առաջնորդուած՝ Լուսարարապետ
 Սրբազանէն, և օգնութեամբ իրենց Տեսուչ
 և ուսուցիչ՝ Կիրեղ, Նորայր և Տիրան
 վարդապետներէ, չորս ընծայեալները բեմ
 կը բարձրանան ծնրագնաց, ձախակողմի
 սանդուխէն: Նորին Ամենապատուութիւնը
 բազմած է սեղանին աջակողմը դրուած ա-
 թոռին վրայ, շրջապատուած սարկաւազ-
 ներէ և առնթերակայ վարդապետներէն:
 Իրեն կ'ուղղուին ընծայողներն ու ընծայ-
 եալները: Հակիրճ հարցութեարձէ մը վերջը՝
 անոնց վրայ է իր աջը. բոպէ մը ես՝ և
 ահա չորսն ի միասին դարձած են զէպի
 ժողովուրդը. ծնրադիր և ձեռամբարձ, աշ-

խորհէ իրենց հրաժարումին ուխտն է որ կը տեսադրեն անոնք իրենց այդ սրտայոյզ կեցուածքովը: Արարողութեան ամենէն խորհրդաւոր պահերէն մին էր այս: Եկեղեցականաց դասը երկուս կ'երգէ. «Աստուածային և եկկնաւոր շնորհ... կոչէ... ի քահանայութիւն», ու դպիրք, յանուն ժողովրդեան, երկուս կը պատասխանեն «Արժանի են»: Յուզուած են ամէնքը. կիներէն շատեր, որոնք գիտեն թէ իրենց ծնողքները շատոնց կորսնցուցած որբեր են շորսն ալ, կ'արտասուեն լուիկ. զգածուած և մտախոհ են իրենք ևս: Դէմքերնուն վրայ յայննայէս կը կարգացուի նուիրական վայրկեանին ներգործող ազդեցութիւնը: Ներքին մարդուն նորոգութեան երկունքի տագնապը արդեօք... Անոնք որ կ'ըմբռնեն ձեռնարկութեան խորհուրդին իմաստը, դայդ կը մազթեն ի սրտէ: Հիմակ դարձած են անոնք դէպի սեղանը, և բոլորուած իրենց հոգեւոր ծնողին առջեւ, որ իւրաքանչիւրին վրայ առանձնապէս կը դնէ իր աջը. «Ես դեմ գծեալ ի վերայ սորա...»: Լրացած է բուն խորհուրդը. ատոր կենդանի պատկերն է որ կը ներկայացնէ ձեռնարկողը, ամէն մէկին ուրաքը հանկուտ ուզէն և անցընելով պարտնոցը, իբրև «Լուծ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Ամենուն ուշքը, զսպուած հեքով մը, սեւեռուած է դէպի նոր ասպարէզի սեմէն ներս առնուած այս նախաքայլը: Խոնջ երևոյթ մը ունին ընծայեալներն այ. ու դայկացած իրենց դէմքին վրայ բայց վառ աչքերուն մէջ դժուար չէ զգալ սփոքրողի» բեռին մտածումը, որ սկսած է լեցընել զիրենք: — Ձեռնարկութիւնը կ'ընդհատուի պահ մը. ու կը շարունակուի Ս. Պատարապը. կը կարգացուին Գիրք ու Աւետարան. կը կատարուի ընծայից վերաբերումը. դպիրներ կ'երգեն զգածուած հոգեւոր. ցնծապին շնորհ չէ որ կ'իշխէ եղանակներուն, այլ յուզմունքին ոլորակը. զոհին գաղափարը տպաւորած է ամէնքը, ձեռնարկողէն և ձեռնարկեալներէն սկսեալ մինչև ժողովուրդին ամենէն դեռափ մանուկը:

ԾՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՒՆ ԵՒ ՕՍՏՈՒՄ

«Ողջոյն»էն առաջ կը վերսկսի խորհուրդը. նորընծաները, ծնրաւորք, դար-

ձեալ բոլորուած են ձեռնարկողին առջեւ, որ ջինջ բայց յուզումն դողող ձայնով անոնց վրայ կը կարգայ շնորհաբաշխութեան մեծ աղօթքներէն առաջինը. մօտը կեցած են չորս ստրկաւագներ, ձեռքերնին՝ ափսէներու վրայ՝ կրելով նորընծայից չորս փիլոնները և պատարագի զգեստները, «արտախորակ Ահարոնի, պատմուճան Յովսէփայ, մաշկեակ Եղիայի», որոնք հասկնալի շրջաբանութեամբ մըն է անշուշտ որ կոչուած են «հանդերձ ուրախութեան և պատմուճան փառաց». իսկապէս հանդերձ կրակն են անոնք, ինչպէս այնքան ճշդիւ կը յորջորջէ գաւառական աստիճիւն մը. ու երբ Սրբազանը իր իսկ ձեռքով իւրաքանչիւրին վրայ կը նետէ սև փիլոնը, հին մարդուն մեակութեան այդ պատանքը խոռովքի ցունց մը կ'անցընէ ամենուս հոգիէն, աստիճան մը ևս խորունկընելով խորհուրդին իմաստը սիրտերու մէջ: Երկրորդ մեծ աղօթքը, որուն մէջ հիւստուած է նարեկացիին գաղաչումը զանփոփոխելի տէրութիւն Հոգւոյդ գթածիւն, աստուածային ներշնչումի օծութեամբ թրթուռն ամենափսիմ այս էջը, որով Ս. Հոգւոյն կենագործող շնորհը կը հայցուի նորընծայից վրայ, Սրբազանը կը կարգայ յոտնկայս, հանդիսաւոր և զգածեալ ոգուժով. որմէ յետոյ իւրաքանչիւրին կը յանձնէ, արւելութեան ուրոյն օրհնութիւններով, սաղաւարտ, շուրջառ, վոկաս, դօտի, ևս. պատարագի զգեստաւորման բոլոր մասերը: — Գպիրք կ'երգեն նորընծայից առաջին սխորհուրդ խորին»ը. ու անոնք, զգեստաւորուած, կանգնած են քիչ ետքը սեղանին առջև: Ժամն է օծումին, որ նշանակն է ընծայեալին՝ Ս. Հոգւով դրոշմուելուն: Կ'երգուի «Կենդանարար Աստուած», Ս. Հոգւոյն շարականը, որ տտեն լուսաբարապետը թափօրով կը բերէ Ս. Միւռնին աղաւնին, զոր Ս. Պատրիարքը ընդունելով ինք միայնակ երկուս կ'երգէ «Առաքելոյ աղաւնոյ», Հոգւոյն Սրբոյ իջման Պենտեկոստէի շարականը, երկուս հեղով սուրբ իւզը օսկեայ ընդունարան ավի մը մէջ: — Ամէն, ալէլուիա, ալէլուիա. ամբողջ ժողովուրդն է որ կը ձայնակցի դպիրներուն, միարեւան մրմնջելով աստուածային օրհնածայնութեան այդ փեղեբական բառն ու վանկը: Ծունչ ու սկանջ

Ք Ա Ր Ո Ջ

կարած է ամէն ոք. օծումին վեհաշուք պղծումը և անուանափոխութեան համար զգացուած հետաքրքրութիւնը լարած է ամենուս միտքն ու սիրտը: — «Օրհնեցի, օծցի՛ և սրբեցի՛» մեկանոյշ ձայնը Սրբազան Հօր, որ առանձնապէս մի առ մի կ'օծէ իւրաքանչիւրին ճակատն ու աջ և ձախ ձեռքերը. իւրաքանչիւրին ճակատը սըրբալոյս միտոնով զրոշմած ատեն, առողով նաև անոր նոր անունը: Առաջինը, Եղիազար, կը կոչուի Տ. Եղիշէ. ամէնքը կ'ըմբռնեն թէ ձեռնադրողին զիտումն էր առաջին հունձքին երախայրիքը ձօնել իր պաշտելի հոգեմտոյն՝ Եղիշէ պատրիարք Գուրեանի յիշտակին. երկրորդը, Սիմէոն՝ Տ. Հայրիկ, պարզ է, յանուն Խրիմեան Հայրիկի, որուն սէրը Սրբազանին ամենէն անոյշ հրայրքներէն մին է եղած. երրորդը, Յակոբ՝ Տ. Տիտայր. քիչերը միայն կը հասկնան թէ ձեռնադրողը ասով իր հոգեւոր օրդիութեան տուրքը կ'ուզէր մատուցանել հանգուցեալ Օրմանեան Սրբազանի, անոր գրական անունովը հագուեցնելով իր առաջին ձեռնաստուաներէն մին. չորրորդը, Ղազարոս՝ Տ. Ասողիկ, յանուն Գպրեմանքի հիմնադիր Խորէն պատրիարք Աշըքեանի, որ Ասողիկ ստորագրած է միշտ իր գրական յօդուածները, և որուն հանդէպ այնքան խոր եղած է Արմաշի բոլոր նախկին սաներուն մեծարանքի զգացումը: — կը կատարուի վերջին տըւութիւնն ալ, իշխանութիւն՝ մատուցանելու օտորք պատարազ: Այդ միջոցին ձեռնադրողը նորընծայից կը յանձնէ Քրիստոսի կենարար մարմինն ու արիւնը կրող սկիհը, զոր առաջին անգամ իրենց օծեալ ձեռքերուն վրայ կ'ընդունին անոնք երկիւղածութեամբ: կը վերջանայ խորհուրդը՝ առաջին օրհնութեամբը ձեռնադրեալ և օծեալ նորընծաներուն առ ժողովուրդն, ու կը վերսկսի սուրբ պատարագն: Սարկաւազը կը ձայնէ «Ազնոյն տուք միմեանց». Ս. Պատրիարքը կը համբուրէ իր ձեռնաստուաներուն օծեալ ձեռքերն ու ճակատները. իրեն կը հետեին բոլոր հոգեւորականները, որոնք իրենց կարգին ժողովուրդին կը փոխանցեն ընծայեալներուն ողջոյնին անդրանիկ օրհնէնքը ի համբոյր սրբութեան:

Օծումէն անմիջապէս յետոյ և սող-չոյն»էն առաջ, Սրբազանը կը քարոզէ՝ երկու կողմն ունենալով երկու գոյգ նորընծաները: Իր խօսքին նիւթը կ'աւնու օրուան տօնէն, որ է Պայծառակերպութիւնը, և ձեռնադրութեան խորհուրդէն: Այդ տօնին և այդ խորհուրդին միջև ներքին առընչութիւն մը կը տեսնէ. Քրիստոսի պայծառակերպութիւնը ուրիշ բան չէ, կը ներկատէ, եթէ ոչ նուիրումի և անձնուրացութեան խորհուրդներով լուսաւորուած գիտակցութեան մը հոգեկան զիճակը: Աստուծոյ հետ զէմյանդիմանութեան զգացումն է որ հոգիին կուտայ ներքին այս պայծառութիւնը, որով մարդ կարող կ'ըլլայ ճանչնալ ինքզինքը, իր էութեան խորքին մէջ Յիսուս աղօթած ատեն («ի կալն յաղօթս»), պայծառակերպեցաւ, որ է ըսել իր գիտակցութիւնը ընդ միշտ լուսաւորուեցաւ իր աստուածային կոչումին մասին. և այդ լոյսով միայն տեսաւ իր կեանքին ու գործին տառապալից վախճանը. Թարօրը իրեն համար եղաւ այն հայեկը կամ գիտակէտը, որիկէ՛ միայն պիտի հընար լինէր իրեն համար տեսնել Գողգոթան. ան եղաւ այն բեմը, ուրիկէ՛ իր ցեղին խղճմտանքէն հնչած ձայներ, Մովսէսինը և Եղիտյինը, իրեն պիտի խօսէին իր պարտականութիւններուն, Երեսօղէմ տեղի ունենալիք վերջին եղիւթեանց մասին: — Պայծառակերպութեան այս պատկերը, իրեն խորհուրդ կամ հրաշք, Սրբազան Պատրիարքը ջանաց պատշաճեցնել ձեռնադրութեան իրողութեան: Ըսաւ թէ ընծայեալները պէտք է զայն նկատեն իրենց համար պայծառակերպութեան՝ այսինքն իրենց գիտակցութեան լուսաւորումին լաւագոյն մէկ պատահութիւնը: Իրենց բովանդակ կեանքին մէջ ո՛չ մէկ ուրիշ պահ կրնայ այդ տեսակէտով աւելի յարմարագոյն առիթ մը ըլլալ իրենց համար որքան այս պահը: Իրենց համար Աստուծոյ հետ կենդանի զէմյանդիմանութեան վսեմագոյն վայրկեանն է այն՝ ուր իրենք կը կնքեն ուխտ՝ նուիրուելու Աստուծոյ ծառայութեան գործին: Բեմը, ուր կատարուեցաւ այսօր իրենց ձեռնադրութիւնը, իրենց կեանքին Թարօրն է, որուն

բարձունքէն իրենց տեսնելիք առաջին բանը պէտք է ըլլայ Աստուծոյ գործին համար իրենց կրելիք տառապանքներուն իրականութիւնը: Բայցարեւ թէ եկեղեցականին կեանքը այդ է միայն, ու այդպէս միայն կրնայ ըլլալ արդարեւ մեր այդպիսի իրականութեան մէջ մանաւանդ: Որքան բարձրանայ մարդ, հոգևորական տապաւնի գիրքերուն վրայ, այնքան աւելի պէտք է խորանայ և ամրապնդուի իր պարտականութեանց զիտակցութեան, իր կոչումին բմբրնունման մէջ: Թարթըն Գողգոթա՛ նայուածքի մը պորպորած անջրպետն է միայն հոգևորականին կեանքին մէջ: Հոգեկան անդոհի այն պահերուն, զոր կոչումին մտածումը կրնայ յառաջ բերել երբեմն մեր մէջ, և որոնք ասով լսել մեր բարոյական կեանքին ազնուազոյն վայրկեաններն են, պէտք է զիտանաք ողևկոչել մեր կրօնական պատմութեան մեծագոյն դէմքերը. անոնք, մեր երեակայութեան և զիտակցութեան մէջ կենդանացած, իրենց յարացոյցին սրբութեամբը պիտի դորացնեն մեր զեղևկոտ քայլերը, զի իրենց լսել կեանքին իրականութենէն հանուած օրինակներով պիտի քաջալերեն զմեզ՝ մեր ասպարէզին ապագայ տաժանքներուն մասին խօսելով մեզի, ինչպէս Մովսէս և Նդիա՝ Յիսուսի: Մտղթեց որ ինչ որ խտպան է և զոհելի իրենց մէջ, իրբե միտքի, սիրտի և կամքի վիճակ, և իրբե մարդկային բնութեան պտուղ, ջընջուի և անհետ կորսուի իրենց համար, և իրբե մարդ, իրբե պաշտօնեայ Աստուծոյ և իրբե գործիչ ազգի, իրենց ստացած ութամեայ բարի կրթութեան և զարգացման և Աստուծոյ շնորհաց մաքուր արդիւնքով, այսօրունէ սկսած՝ առաւելագոյն չափով զարգարուին հոգևոր կեանքի բարձրութեամբ և զեղևկոչութեամբ: Յետոյ զիմասնօրէն ուղղուելով դէպի Ս. Աթոռոյ նախկին պատրիարքներու և մեծ վաստակաւորներու՝ Պարոնաէրի, Եղթայակիրի, Զոքարիայի, Հաննայի, Կիրակոսի, Յովհաննէսի, Սասիի, Վահագնատեանի, և իր պատուական հոգեմտոյն՝ Դուբեանի ջահակրած խտէալին, ողևկոչեց անոնց յիշատակը. «Թ՛ճ խայտան, ըսաւ, անոնց հոգիները իրենց յաւիտեանական տնմահութեան կայքին մէջ, իրենց գործը և մտա-

ծումն է որ կը շարունակենք ամէնքս ալ երկիւղածութեամբ. վասնզի ամէն անգամ որ ձեռնադրութեան մը շնորհարաշխութիւնը կը կատարուի այս սեղանին վրայ, կանթեղ մը կ'աւելնայ անոնց սիրտին կերտած լուսաւորութեան տաճարին մէջ»։ «Մեր ուխտը, ամենուն ուխտն ու պարտքը, պիտի ըլլայ, աւելցուց Սրբազանը, Սրբոց Յոկորեանց այս նոխրական Տան հաւատարիմ և անձնուրաց ծառայութեամբը նուիրուի Աստուծոյ, Ազգին և Ս. Աթոռոյ փառքին»։ այդ ուխտին յորդորեց վերջին անգամ մըն ալ իր ձեռնասունները՝ կապել իրենց բովանդակ կեանքը, և մաղթեց որ այն պատուական հոգևորականները, որոնց անունները սկսան կրել այդ վայրկեանէն, լինին ընդ միշտ իրենց պահպան հոգիները, սրբութեամբ և արդիւնաւորութեամբ պատուելու համար իրենց կեանքն ու կարգը:

ՕՐԸՆՈՒԹԻՒՆ ՎԵՂԱՐԻ

Կիրակի երեկոյն տեղի ունեցաւ արեղայական վեղարի օրհնութեան կարգը. վեղարը (լատ. velum և Ֆրանս. voile) այն քողը կամ զլխանոց ծածկոյթն է զոր վաղուց կը գործածէին վանական հոգևորականները: Ինչպէս ցարդ՝ արեմտեան վանականութեան մէջ, նոյնպէս և հաւանաբար մեր մէջ, ի հնումն զայն կը կիրարկէին այն վանականները, որոնք, առանց քահանայ ձեռնադրուելու, կամ քահանայ ձեռնադրուելէ առաջ, կ'ուխտէին կրօնաւորական կեանք ապրել: Այդպիսիները կը կոչուէին մեր մէջ արեղայ, որ կ'ածանցուի ասորերէն awila բառէն, և կը նշանակէ տրտմ:

Վերջերս է որ, մեր մէջ, արեղայ սկսան յորջորջուի միայն կուսակրօն կամ վանական այն քահանաները, որոնք տակաւին չեն ստացած վարդապետական դասադանի իշխանութիւն, և այդ պատճառու, այդ ատենէն՝ այսինքն քահանայ ձեռնադրուելէն ետքն է որ սկսան կրել վեղար: Այսպէս, արեղայորներ, որ կարգ մը կամ ատրիճան մը չէ, այլ կրօնաւորական կենցաղի վիճակ մը լսել, բնականօրէն գործաւ կուսակրօն կամ վանական քահանայութեան առաջին փուլը. բայց վեղարը, իր-

րև նշանակ աշխարհուրաց կամ կուսակրօն կեանքի, կապուած չմնաց այլևս արեղայութեան հետ, և զայն առհասարակ կը կրեն այսօր ամուրի բոլոր եկեղեցականները, որոնք — վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս — արեղայութենէ բարձրացած են հոգևոր վերին աստիճաններու:

Արեղայութեան կամ վիզարի օրհնութիւնը կը կատարուի յատուկ կանոնի մը համեմատ, որ պարզ այլ սրտառուչ արարողութիւն մըն է: Այդ կանոնն է որ զորձագրուեցաւ այս երեկոյ նորընծաներուն վրայ: Սրբազան պատրիարքը, պատշաճ աղօթքներէ, ընթերցուածներէ և շարականներէ վերջ, հանց անոնց զգալները և ծածկեց անոնց գլուխները վիզարով, առաջին անգամ, իրենց ձեռնադրութեան սեղանէն կոչելով զանոնք Տէր Եղիշէ, Տէր Հայրիկ, Տէր Տիրայր և Տէր Ասողիկ արեղաներ:

Ը Ն Թ Ր Ի Ք

Երեկոյին, ըստ վանական հինաւուրց սովորութեան, ընդհանուր սեղանատան մէջ վայելուեցաւ ուրախութեան ընթրիք, առանց զինիի, բայց երգերու և ճառերու ոգևորութեամբ: Ներկայ էին բոլոր միաբանները, աշակերտները և պաշտօնէութիւնը. զուրսէն, միակ աշխարհական հիւրն էր, Ս. Աթոռոյ պատուական բարեկամը, Վսեմ. Ոսկան Պէյ Մարտիրեան: Խօսեցան Ս. Պատրիարք Հայրը, Տ. Սմբատ Սրբազան, Վսեմ. Ոսկան Պէյ և Տ. Գէորգ, Տ. Նորայր և Տ. Տիրան վարդապետներ: Ներկայ էին նաև, մասնաւոր սեղանի մը շուրջը, նորընծայ արեղաները: Բոլոր խօսքերու մէջ ջերմօրէն զգալի էր վանքի ներքին բարգաւաճման առթած հրճուանքը. սրտազին մաղթանքներ եղան ազգին նուիրապետական իշխանութեան և Ս. Աթոռոյ պայծառութեան, Ազգին բարօրութեան, Ս. Պատրիարք Հօր կենաց, միաբանութեան յառաջդիմութեան և նորընծայից բարւոյն համար:

Այսպէս, Վարդապետի տօնը, օրն ի բուն, եղաւ հոգևոր անխառն բերկրանքի յիշատակելի օր մը ամբողջ վանքին համար:

Յաջորդ օրուրնէ սկսեալ, արեղաները սկսան իրենց քառասնօրեայ ներանձնումին շրջանը, զոր պիտի կատարեն Ս. Թորոս մատրան մէջ, հոգևորական պարա-

պուսներով, եկեղեցական կրթանքի հրահանգութեամբ և պատրաստութեամբ իրենց նախընծայ պատարագներուն, ազօթիւք և պահօք հանդերձ:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕԹԵՐ

1. Տէր Եղիշէ Արեղայ Տէրտէրեան. նախկին անուամբ՝ Եղիազար. ծնած է 1910 ի Յուլիսին, Վասպուրական աշխարհի Ռըշտունեաց գաւառի Կայնիմիրան գիւղը, և րեք ժամ միայն հետո նարեկայ վանքէն. մկրտուած է տեղւոյն Ս. Սարգիս եկեղեցւոյն մէջ. որդի գիւղապետ Գալիթի և Աղուանիի, երկուքն ալ այժմ հանգուցեալ. անոնց վեց զաւակներուն վեցերորդն էր ինքը: Բարձրահասակ, նրբագիւղ գէմքով, մեղմ ձայնով, բարեմոյն, վայելչակազմ:

2. Տէր Հայրիկ Արեղայ Ասրանեան. նախկին անուամբ Սիմէոն. ծնած է 1909ին, Վասպուրական աշխարհի Աղբակ գաւառի Երինգեանի գիւղը, որդի գիւղապետ Ասլանի և Մարիամի. որոնց հօթը զաւակներուն հինգերորդն է ինքը. մկրտուած է Ս. Բարթողիմէոս առաքելի եկեղեցւոյն մէջ. բարձրահասակ, կոթովի գէմքով, զոռ ձայնով, հանգարտարարոյ, յաղթ կազմով:

3. Տէր Տիրայր Արեղայ Տէրվիշեան. նախկին անուամբ՝ Յակոբ. ծնած է 1909 ի զեկա. ամսոյ առաջին օրը, Խարբերդ նահանգի Չարսանձագ գաւառի Սըւճող գիւղը. որդի արհեստաւոր հանգ. Սարգիսի և Վառվառեայ. որոնց հինգ զաւակներուն երրորդն էր ինքը: Բարձրահասակ, մեղոյշ նայուածքով, մեղմ ձայնով, ծանրաբարոյ, վայելչակազմ:

4. Տէր Ասողիկ Արեղայ Ղազարեան. նախկին անուամբ՝ Ղազարոս. ծնած է 1909ին, Խարբերդ նահանգի Մալաթիա գաւառի Պէհէսնի գիւղը. որդի հիւսն Գէորգի և Նազենիկի, երկուքն ալ այժմ հանգուցեալ. անոնց երեք զաւակներուն անգրանիկն է ինքը. միջահասակ, համակրելի երևոյթով, քաջաձայն, բարեձև:

Չորսն ալ, պատերազմի հրատարակման տարին զեռ մանկահասակ, անցած են աւերածի և տեղահանութեան տառապանքի բովքէն, հինգ կամ վեց տարեկան եղած ատեններն, բնագաղթ մեկնողներու կարաւաններուն հետ հեռանալով իրենց

հայրենիքներէն: Առաջին երկուքը, այսպէս, 1915ին, ճամբայ եկնելով հուզան և կը մնան Պարսկաստան: Առաջինը, Վասպուրականի՝ հայ կամաւորներու և սուսաց ձեռքով առնուելէն վերջ նորէն կը դառնայ Վան, եւ ապա, սուս բանակի նահանջին առեն վերստին մեկնելով, կը հասնի մինչև Պաղուպա Միջագետքի, ուր հասած էր արդէն երկրորդը՝ Պարսկաստանէն ուղղակի, առանց երկրորդ անգամ Վան դառնալու: Նախ հոն, յետոյ նահր էլ Օմարի գաղթակայանին մէջ երկուքն ալ կ'ընդունուին որբանոցի վարժարանը, ուր, մինչև 1922, կը հետեին զպրոցական ուսմանց դասընթացքի:

Երրորդը, 1915ին, նախ կը տեղափոխուի Խարբերդ. ուր առեն մը հայկական և յետոյ զերմանական որբանոցներուն մէջ մնալով մինչև 1921, կը ստանայ նախնական կրթութիւն: Այդ տարին, երբ Ամբրիկացիք հայ որբերը Թիւրքիայէն կը բերեն Սիւրիա, ինքն ևս անոնց հետ կը հասնի Անթիլիաս, և քիչ առեն հոն մնալէ վերջ կը փոխադրուի Պաղեստին, Գալիլիոյ նազարէթ քաղաքը, ուր չորս տարիներ կը պատասպարուի ու կը կրթուի ամերիկեան որբանոցին մէջ:

Չորրորդը, 1914ին տեղահան եղած, հուզայ նախ Հալէպ, յետոյ յաջորդաբար կ'անցնի Ռէսիւլայն, Չախօ՝ Մուսուլի մօտ, և Մուսուլ, ուր կ'ընդունուի հայկական որբանոցը. 1919ին կը փոխադրուի Պաղուպա, ուր կ'ընդունուի նոյն որբանոցին մէջ, ուր էին արդէն առաջին երկուքը, և անոնց հետ ապա կը փոխադրուի նահր էլ Օմար: 1922ին, երբ Հայ Բարեկարծական Ընդհանուր Միութեան բարեբարութեամբ բազմահարիւր հայ որբեր Միջագետքէն կը բերուին Երուսաղէմ, անոնց մէջ են նաև այս երեքը, որոնք երկու տարի ևս Սուրբ Քաղաքի Բարեկարծականի Արարատեան որբանոցին մէջ աշակերտելէ վերջ, 1924ին կ'ընդունուին Ս. Աթոռոյս ժողովարանը. 1925ին, նազարէթէն գալով կը միանայ երրորդն ալ. ու այնուհետեւ, չորսն ի միասին, կը շարունակեն զպրոցական ընկերակցութեան և հոգեոր եղբայրութեան իրենց կեանքը: Նախ Մեսրոպ Արքայանի և ապա Կիւրեղ վարդապետի տեսչութեան օրով, ութ տարիներու ըն-

թացքին, կարգ ըստ կարգէ կ'աշակերտին հոգեւոյս Դուրեան Արքայան Պատրիարքի, Բարգէն և Աղաւնուհի Արքայաններու, Հայր Պրիճմէնի, Կիւրեղ, Նորայր և Տիրան վարդապետներու, Տիար Մխալեանի և այլոց, և վերջին տարին՝ այժմու Ս. Պատրիարքին: Իրենց բովանդակ զպրոցական ընթացքը կ'աւարտեն յաջողութեամբ: Իբրև աւարտական քննութեան նիւթ, վեց ամիսներ առաջ իրենց կը տրուին. առաջինին՝ Լամբրոնացիի Հոգեպալստեան ներքողը, և Գրիգոր Տղայի թուղթը առ Տուաէրզին գրուած, աշխարհաբարի վերածուած, ներածական և ծանօթագրանական համառօտ ուսումնասիրութեամբ. երկրորդին՝ Շնորհաւոյ Ընդհանրական թուղթին աշխարհաբարի վերածուած, ծանօթարանեալ, և ներածական մը Շնորհաւոյ կեանքին և զործին վրայ. երրորդին՝ Թուղթ կաթողիկեայ Եակոբայ առաքելոյ. ներածութեամբ, աշխարհաբարի վերածուածով և ծանօթարանութեամբ. չորրորդին՝ Պօղոս առաքեալի կեանքն ու ճամբորդութիւնը: Այս աշխատութիւնները գրեթէ լրացած են արդէն, և ի մօտոյ կը յանձնուին Ս. Աթոռոյ Ուսումնական Խորհուրդին:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ԲԵՄԱԿԱՆ

● Վարդապետի մեռելոց օրը, բշ. 8 օգոստ. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Փրկչի վանուց բակի բացօթեայ սեղանին առջև. ժամաբարն էր Տ. Դաւիթ վրդ. քարոզեց Տ. Կիւրեղ վրդ. որ խօսեցաւ անմահութեան վրայ, բացատրեց թէ մահը թուն մըն է, որմէ կ'արթնանք յաւիտեանական հանգրծեալ կենաց մէջ:

● Օգոստ. 14ի կիրակիին, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան տաճարի Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ. ժամաբարն էր Տ. Ետայի վրդ. քարոզեց Տ. Նորայր վրդ. որ խօսելով չորրորդ պատուիրանին վրայ, ցոյց տուաւ թէ որքան կարեւոր է սուրբ պահել կիրակին, իբրև թանկագին պատեհութիւն մը՝ մշակելու մեր էութեան ազնուագոյն տարրերը և զարգացնելու մեր բարձրագոյն կարողութիւնները:

Նոյն օրը Յոպղէի մէջ պատարագեց և քարոզեց Տ. Տիրան վրդ.:

● Օգոստ. 21ի կիրակիին, Ս. Յակոբայ տաճարին մէջ պատարագեց Տ. Դեղամ վրդ., քարոզեց Տ. Տիրան վրդ., որ նիւթ առնելով օրուան Աւետարանէն և Ս. Աստուածածնի վերափոխման տոնի շարաթապատեցէն, որ հետեւել օրը կը սկսէր, հանգամանօրէն խօսեցաւ ապաշխարութեան հարկին վրայ, զայն ներկայացնելով իբրև էական պայման բարոյական կեանքի մաքրութեանը:

ՎԱՐՉԱԿԱՆ ԵՒ ԺՈՂՈՎԱԿԱՆ

Ս. Արոսոյ **Տճօրէն** ժողովը օգոսոս 1-31 ի ամսօրեայ ընթացին, իբրէ գործադիր իշխանութիւն եւ վարչական մարմին, զամառուեցաւ 14 անգամներ, երբեմն օրը եկիցս նիստ կազմելով. եւ զբաղեցաւ եկեղեցական, վարչական եւ ելմական գործերով. մասնաւորաբար հետամուտ եղաւ պիւսնէի նիւզ ու խիստ գործադրութեան, յարակից-բացառիկ պիւսնէներու նրկաստանան, մասնաւորապէս կեանք հաստատուողութեան վերածելու համար անհրաժեշտ դասուած հրահանգներու, կանոններու եւ սոսմարական կարգաւորմանց պատասխանութեան, միտ առ պնդողութեամբ իմաստուն եւ իրատես թելադրութիւններէն Վ.Ա.Մ. Ոսկան Պէյ Մարտիկեանի, որ անխոնջ եւ անզուրկ ջանադրութեամբ նուիրուեցաւ Հաստատութեան նմարիս օգտին. զիմաստաբար իր ջանքերովն է որ ծագուեցաւ մօտաւոր շինութիւնը շուր մեծ շէնքերու, որոնց եկամտաբար պիտի յաշկացուի պարսկի շինարարական զործին: Այս մասին կը յուսանք աւելի մանրամասնութիւններ կարենալ հարգողի «Սիւննի» յառաջիկայ թիւով: Այս եւ ուրիշ կարեւոր գործերու մէջ յոյժ գնահատելի աշխատութիւն մը ունեցաւ Ս. Ամրաս Սրբազան, որ իբրէ Ընդհ. Քննիչ, իր կործին ու փորձառութիւնը ի սպաս դրած է Հաստատութեան բարգաւաճման եւ բարեկարգութեան կենսական գործին: Վասն ճեմ թէ իր ներկայութիւնն ի Ս. Արոսո՛ւ մեծապէս օգտակար պիտի լինի յառաջիկային եւս:

Տճօրէն ժողովոյ այս ամսոյ ընթացին ունեցած այլապէս կարեւորագոյն գործը եղաւ, նմանապէս, Սուրբ Տեղեաց մէջ ազգապակաս բաժիններու պատշաճութեան եւ նորոգութեան հարց: **Ս. Յարութեան ամառի** մէջ Հասններու եւ Յոյներու կասարած շինուածական ձեռնարկներուն հետ զուգընթացաբար, հարկ եղաւ կարելու նորոգութիւններ կասարել Հայկական Գողգոթայի վերնայարկ մասուսին, Հանդերձից Բաժանման խորանին, Իւրաքերից սեղանին վրայ, եւ այլ մասերու մէջ, մօտաւոր յառաջիկային բողով նոյն ամառին մէջ մեր դուրաւոր սեպտեմբերիս թիւով եղած Ս. Լուսաւորչի չրքեալ հիմնաւորաց եկեղեցիին ամբողջական նորոգութիւնը, որուն համար պէտքական արտօնութիւնը ստացուած է արդէն. եւ որուն համար անհրաժեշտ է ազգասէր բարեբաղած օժանդակութիւնը: Հաւանական է որ շինուածական այս կարգի պէտքեր ներկայստանա ի մօտայ Բերդեհէմի ամառին համար եւս: Տեսնական անկուրքեան այս օրացանին մէջ, Ս. Արոսոյ ընկնուած պիւսնէին համար ծանր են անակնկալ այս բեւեռեր, բայց ազգին եւ Հայաստանեաց եկեղեցոյ պատիւը կը պատահուրեն զվեց դիմագրաւել այս դժուարութեանց:

Նախորդ ամիսէն արդէն ելեւնսից Տեսուչ կարգուած էր Ս. Գեղոց վրդ. Բերդեհէմի Տեսուչ Տ. Խորէն վրդ. ի սեղ առածանայ Տեսուչ կարգուեցաւ Ս. Տրդաս վրդ.:

Տճօրէն ժողովը այս ամսուան մէջ եկիցս զամառուեցաւ նաեւ իբրէ կրօնական ասեան, եւ զբաղեցաւ ամուսնական եւ կսակային գործերով:

Հայեայն Տեղական ժողովի ճեմ անգամները հրամարական մասուսով ըլլալով, Տեսուչ Ն. Եսլընըզեանի եւ Յ. Տէտէանի վրայ աւելցուելով Տեսուչ Գրիգոր Աբարդեան, Քորոս Մուրաճաւարեան, Յ. Պողոսեան, կարգուեցաւ նոր ժողով մը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ

Ուսումնական Խորհուրդը հինգ անգամներ զումարուելով զբաղեցաւ իր պաշտօնին վերաբերեալ պարտականութիւններով. կարգադրութիւններ բրաւ ժառանգաւորաց եւ Ս. Թարգմանչաց վարժարաններու ուսուցչական կազմի եւ դպրոցական պիւսնէին վերաբերմամբ. վերջնապէս որոշուեցաւ տկար եւ անյարմար աշակերտներու գումարի եւ նորերու ընդունելութեան հարցը. պաշտօն յանձնուեցաւ Ս. Տիրան վարդապետի, Սիրիա երթալ եւ Պէյրութի, Դամասկոսի, եւ Հալէպի ազգ. վարժարաններու փափաքող աշակերտներէն ընդունիլ Ս. Աթոռոյս ժառանգաւորներ: Ս. Տիրան վրդ. այդ պաշտօնով Դամասկոս մեկնեցաւ ամսոյս 22 ին:

Օգոստոս 5 շրթ. երկնոյն, ժառանգաւորաց վարժարանի սրահին մէջ տեղի ունեցաւ **զբական երեկոյք** մը. նախագահութեամբ Ս. Պատրիարքին եւ ի ներկայութեան միարանից եւ հիւրերու: Սիմէոն եւ Հազարոս սարկաւազներ կարդացին իրենց զրած բանաստեղծութիւնները. առաջինին նիւթն էր «Տիեզերական լեզու», երկրորդինը՝ «Հոգիին երեք կարողութիւնները ինչպէս կը միանան հոգեբանական երեւոյթներու մէջ»: Տիրան սարկաւազ կարդաց Լամբէի խորհրդածութիւններէն կարգ մը հատուածներու ֆրանսերէնէ իր թարգմանութիւնը զրարար. Բարգէն սարկաւազ՝ «Մարկոս Աւրելիոսի մահը» «Վասնան հին մշակարհի» վերնագրով իմաստասիրական հատուած մը ֆրանսերէնէ իր թարգմանութիւնը աշխարհարար. ժառանգաւոր Ազատ Ինթոյեան՝ «անյաղթ նկարագիրը» վերնագրով իր մէկ արծակի շարադրութիւնը՝ Արտաւազ Բ. ի Աղերսանդրիոյ մէջ ունեցած վախճանին շուրջ:

Ուսումնական ժողովոյ որոշումին համեմատ ձեռնարկուեցաւ տարգմտութեանը հոգեւոյս Սրբազան **Դուրեան Եղիշ Գասրիարի** «Պատմութիւն Հայ Մատենադրութեան» երկին. որ առ աշարդուած «Ամբողջական գործերու առաջին հատորը պիտի կազմէ: Գործը պիտի բաղկանայ երեք մասերէ. 1. Մատենադրական խնդիրներ եւ երեւոյթներ. 2. Կենսագրական ծանօթութիւններ մատենագիրներու կեանքին, եւ նմոյշներ անոնց գործերէն. 3. Յանելուած, որուն մէջ պիտի փնտրուին հայ մատենագրութեան վերաբերմամբ իր պատրաստած բայց թերի մնացած զանազան ուսումնասիրութիւնները: Մատենագրութեան պատմութիւնը կը հասնի մինչեւ ԺԴ. դար: — Յետոյ, կարգաւ, հրատարակութեան պիտի արուին «Հայ Գիցարանութիւն»ը. «Հայոց Ազգ. Պատմութիւն»ը «Գրօններու պատմութիւն»ը: Ինքնագիր եւ թարգմանածոյ տրուածքուած եւ անտիպ թերթուածներու հաւարումը, բանասիրական եւ քննապատմական զանազան ուսումնասիրութիւնները, եւ այլն:

Եկպատարանի կեսարհայտութեան յայտնի եւ սիրուած արուստագէտ Տիր **Յովհաննէս Գալուս**, որ Ս. Քաղարս կը գտնուի ուխտաւորաբար, բարեյօժար սիրով եւ անձնուիրաբար նորոգեց Ս. Աթոռոյս տաննեւրեց ձեռնուեցաւ եւ մեծարժէք նկարները, այնպիսի նրբութեամբ եւ յաջող կերպով, որ զնահատաննի արժանացաւ Ս. Քաղարսիս Հէրական «Բեսիկէլ» կոչուած թանգարանի հանրաժանութիւնը նկարիչ տնօրէնէն Ս. Պատրիարք Նորճակալութեան եւ օրհնութեան ինքնագիր կանդակ մը նուիրեց յիշխանին, եւ կարգադրեց որ Ս. Աթոռոյս Տպարանէն հրատարակուած գիրքերուն կարեւորագոյններէն յանձնուին իրեն, ի յիշատակ: